

ՄԱՍԻՍ

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

37րդ. ՏԱՐԻ ԹԻ 33 (1833) ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 9, 2017
VOLUME 37, NO. 33 (1833) SATURDAY, SEPTEMBER 9 2017



Պաշտօնաթերթ՝
Ս. Գ. Հնչակեան Կուսակցության
Արևմտեան Ամերիկայի

MASSIS Weekly
1060 N. Allen Ave. Suite 101
Pasadena, California 91104

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ ՔԷՆԻԱ ԵՆ Հայաստան

Օգոստոսին Ափրիկեան երկիրներին Քենյայի մէջ տեղի ունեցան նախագահական ընտրութիւններ, որոնց ակարտին այժմու նախագահ Ուիլյուքս Բենյաթա յայտարարուեցաւ վերընտրուած: Սակայն, ժողովուրդի ստուար մէկ մասը մերժեց ընդունիլ քուէարկութեան արդիւնքը: Տեղի ունեցան բողոքի ցոյցեր, գոհուեցան մարդիկ, իսկ պարտուած թեկնածուն դիմեց երկրի Սահմանադրական Դատարան արդարութեան պահանջով:

Այս իրադարձութիւնները նմանութիւն ունին Հայաստանի մէջ վերջին քսան տարիներուն տեղի ունեցած նախագահական ընտրութիւններուն ու անոնց յաջորդող իրադարձութիւններուն հետ: Դժբախտաբար սակայն, երկու երկիրներու նմանութիւնը կ'աւարտի այստեղ: Անցեալ շաբաթ, Քենյայի Սահմանադրական Դատարանը, նկատի առնելով քուէարկութեան ու անոր յաջորդող ծայրերու հաշուարկի ընթացքին արձանագրուած խախտումները, քուէարկութիւնը հռչակեց անվաւեր՝ պարտաւորեցնելով երկու ամսուայ ընթացքին նոր ընտրութիւններ կազմակերպել:

Մինչեւ օրս նման խիզախութիւն պակասած է Հայաստանի Սահմանադրական Դատարանին մօտ: Այդ մարմինը ոչ միայն քաջութիւնը չունեցաւ իշխանութիւններէն անկախ որոշումներ կայացնելու, այլ սիրայօժար դարձաւ անոր մէկ մասնիկը, կորսնցնելով նաեւ իր Յեղինակութիւնը:

Իրարյաջորդ ընտրութիւններ տեղի ունեցան «աչք ծակող» խախտումներով, ժողովուրդը հազարներով իջաւ փողոց, կատարուեցան սպանութիւններ, սակայն Հայաստանի Սահմանադրական Դատարանը մնաց անդրդուելի՝ մերժելով ներկայացուած բոլոր բողոքները ու անոնց կցուած փաստարկները:

Հայաստանի զարգացումը կասեցնող ազդակներէն մի է նաեւ արդար դատարաններու բացակայութիւնը, որոնք զլխուն կանգնած է բարձրագոյն դատական մարմինը: Կը մաղթենք որ, օրին մէկը Հայաստան եւս կ'օժտուի Քենյայի նման Սահմանադրական Դատարանով մը, որ ունակութիւնը կ'ունենայ արդար եւ խիզախ որոշումներ կայացնելու:

«ՄԱՍԻՍ»

Ատրպէյճան Միլիտներ Ծախսած Ե Եւրոպացի Գործիչներ Կաշառելու Համար



Իլիամ ԵՆ Սեիրապան Ալիեւներ միլիտներ ծախսած են եւրոպացի գործիչներ կաշառելու համար

Եւրոպացի հետաքննող լրագրողները հրապարակեցին գեկոյց մը, որու համաձայն Ատրպէյճանի իշխող վարչակազմը միլիտներ ծախսած է եւրոպացի քաղաքական գործիչներ կաշառելու համար:

Ըստ այդ գեկոյցին, Իլհամ ԵՆ Սեիրապան Ալիեւները շուրջ երեք միլիառ տոլարի գաղտնի հաշիւ պահած են երկու տարի, որմէ գումարներ վճարուած են լուպայիստներու, լրագրողներու, քաղաքական գործիչներու ու գործա-

րարներու՝ ի նպաստ Ատրպէյճանի որոշումներ կայացնելու համար:

Երկուշաբթի, Սեպտեմբեր 4-ին հրապարակուած գեկոյցին մէջ, համաշխարհային շարք մը լրատուամիջոցներու հետաքննող լրագրողները միաւորող՝ «Կաշառակերութեան կազմակերպուած յանցաւորութեան լուսաբանման նախագիծի հեղինակները «Ատրպէյճանական լուսաբանում» կը կոչեն

Շար.ը էջ 5

Ստեղծուող Համահայկական Խորհուրդը Պիտի Ըլլայ Խորհրդատուական Մարմին

Ստեղծուող Համահայկական Խորհուրդը Խորհրդատուական մարմին է: Սեպտեմբերի 5-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ այս մասին յայտնած է Սփիւռքի նախարար Հրանտիշ Յակոբեան:

Անդրադառնալով այն հարցին, թէ Համահայկական Խորհուրդը պարտադիր կառուցց պիտի ըլլայ, նախարարը նշած է. «Մենք չենք կարող այնպիսի մարմին ստեղծել, որը կարող էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփիւռքի համար պարտադիր լինել: Սա բացառուում է: Մեծ սփիւռք ունեցող երկրներում սովորաբար տարբեր ձեւաչափերով նման կառույցներ գործում են. ինչ-որ տեղ քոնկրէս է



Սփիւռքի նախարար Հրանտիշ Յակոբեան

կոչուում, ինչ-որ տեղ՝ նախագահին առընթեր Խորհուրդ: Ո՞րն է

Շար.ը էջ 5

«Յստակ Ե, Որ Թուրքիան Պէտք Զէ ԵՄ Անդամ Դառնայ» Անկեղա Մերթլ

Պունտեսթակի ընտրութիւններուն ընդառաջ՝ Գերմանիոյ մէջ կայացած է վարչապետի թեկնածուներու հեռուստաբանավէճ:

Թուրքիոյ հետ Եւրոմիութեան անդամակցութեան շուրջ բանակցութիւնները պէտք է դադարեցուին: Այդ մասին կիրակի երեկոյեան նախընտրական բանավէճի ժամանակ յայտարարած է Գերմանիոյ դաշնային վարչապետ Անկեղա Մերթլը: Ան նշած է, որ կը պատրաստուի Եւրոմիութեան անդամ միւս պետութիւններու դեկավարներու հետ քննարկել Թուրքիոյ հետ անդամակցութեան բանակցութիւններու դադարեցման հնարաւորութիւնը:

«Ես երբեք ալ չեմ հաւատարացած, որ Թուրքիան կրնայ դառնալ Եւրոմիութեան անդամ: Աւելին՝ յստակ է, որ Թուրքիան պէտք չէ ԵՄ անդամ դառնայ», - ըսած է Մերթլը: Գերմանիոյ խաչողարանի Պունտեսթակի ընտրութիւններուն 20 օր մնացած է: Քուէարկութիւնը պիտի կայանայ 24 Սեպտեմբերին: Նախընտրական բանավէճին մասնակցած է նաեւ Մերթլիի հիմնական մրցակիցը համարուող՝ Սոցիալ-դեմոկրատներու առաջնորդ Մարթին Շուլցը:

Ան եւս խստօրէն քննադատած է Թուրքիան, մասնաւորապէս, նշելով. «Եթէ ես վարչապետ դառնամ, չեղեալ պիտի համարեմ Թուրքիոյ հետ գաղթի պայմանագիրը: Ես նոյնպէս կոչ պիտի ընեմ՝ դադարեցնել Եւրոմիութեան Թուրքիոյ անդամակցութեան բանակցութիւնները: Մենք հասած ենք այնտեղ, որ Գերմանիոյ քաղաքացիները չեն կրնար ապահով ճամբորդել Թուրքիա: Մենք պէտք է չեղարկենք նիւթական, տնտեսական կապերը, դադարեցնենք մաքսային միութեան եւ անդամակցութեան հարցերով բանակցութիւնները Թուրքիոյ հետ: Մենք չենք կրնար այդ մէկը առանձին ընել եւ պէտք է բանակցինք

Շար.ը էջ 4



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՆ
ARMENIAN INDEPENDENCE DAY
SUNDAY, SEPTEMBER
17-2017 VERDUGO PARK GLENDALE
1621 Canada Blvd., Glendale, CA, 91206
Starting at 11:00 am

Պաշտօնաթերթ
ՄԱՍԻՍ
FESTIVAL

GENERAL SPONSOR
INNOVATIVE
Designs Manufacturing, Inc.
By TED & NORA KOROGHLIAN

ԵՐԳ ՈՒ ՊԱՐ
ԱՐՈՒԵՍԻ ԳՈՐԾԵՐՈՒ ԵՎ ԳԻՐԲԵՐՈՒ ՎԱՃԱՌՔ
ՓՈՔԵՐՈՒ ԽԱՂԵՐ - ՀԱՄԱԴԱՄ ՀԱՇԵՐ



ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Հայաստանի Անհամարժեք «Պատասխանը Չենբեռլենին» Ինչ էր Ուզում Մոսկուան

ԱՐԱՍ ԱՄՍՏՈՒՆԻ

Վրաստանում Սեպտեմբերի 3-11-ը տեղի ունեցող ՆԱՏՕ-ի հերթական զորավարժութեանը Հայաստանի մասնակցությունը կամ առերևույթ ճիշտ՝ չմասնակցությունը հարցը դարձել է ուղիսականի առարկայ: Բանն այն է, որ նախ յայտնի էր, որ Հայաստանը մասնակցելու է նաև այդ զորավարժութեանը: Նաև, որովհետև մի քանի շաբաթ առաջ մասնակցեց Վրաստանում ՆԱՏՕ-ի մէկ այլ զորավարժութեան: Յետոյ յանկարծ յայտնի դարձավ, որ Հայաստանը վերջին պահին հրաժարուել է մասնակցել: Պատճառը ոչ մէկին յայտնի է, յամենայնդէպս՝ հանրային իմաստով: Հայաստանի ՊՆ-ն յայտարարել է այսօր, որ Հայաստանը չէր էլ ասել, թէ նախաձեռն մասնակցելու է: Բայց Հայաստանը հակառակն էլ չէր ասել, եւ ընդհանրապէս Հայաստանը բան չի էլ ասում, կամ ինքն էլ չի հասկանում, թէ ինչ է ասում, երբ խօսքը վերաբերում է նմանօրինակ վիճակներին:

Առաջինը, որ իբրեւ բացատրութիւն հանրութիւնը գտնում է ինքն իր համար, դա այն է, որ Հայաստանը հրաժարուել է Ռուսաստանի պարտադրանքից ելնելով: Դա միանգամայն հաւանական կամ իրատեսական ենթադրութիւն է: Բայց այդ դէպքում հարց է առաջանում, թէ ինչու նոյն Վրաստանում մէկ այլ զորավարժութեան դէպքում Հայաստանին չարգելեցին կամ չխանգարեցին, իսկ այժմ՝ արեցին դա: Բացատրութիւն կարելի է գտնել նաև դրան, ասելով, որ ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնը լարուածութեան նոր առիթ ստացաւ, Ուաշինգթոնը յայտարարեց ՌԴ դիւանագիտական ներկայացուցչութիւնները խուզարկելու մասին, Մոսկուան դա շատ համարեց եւ Հայաստանին արգելեց մասնակցել ՆԱՏՕ-ի վարժանքին:

Անկեղծ ասած, որքան էլ աներկբայ փաստ է Ռուսաստանի գերիշխանութիւնը Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներում, այդուհանդերձ դժուար է պատկերացնել, որ Մոսկուան կարող էր լրջօրէն մտածել այդպիսով Արեւմուտքին պատասխանելու մասին, որովհետև Արեւմուտքի համար, խոշոր հաշուով, որեւէ նշանակութիւն չունի՝ մասնակցեց Հայաստանը, թէ ոչ: Մասնակցութիւնը պէտք է հենց Հայաստանին, որովհետև Հայաստանը դրա շնորհի է, որ ստեղծում է տարածաշրջանում եւ այդ թւում՝ առաջին հերթին դարաբաղեան խնդրում ռազմա-քաղաքական բախնա սպա-

նովելու հնարաւորութիւն: Այդ բախնա սպանովումն է, որ Հայաստանին թոյլ է տալիս զսպած պահել Ատրպէյճանին, ոչ թէ «Իսկանդերը»: Եթէ խախտուի տարածաշրջանային բախնա, ապա այդ դէպքում «Իսկանդերն» առաջինն է ընկնելու «լարից»:

Հետեւաբար, եթէ դիտարկենք Հայաստանի ՆԱՏՕ-ի զորավարժութեանը չմասնակցելու այսպէս ասած ռուսական հետքը, ապա այստեղ ոչ թէ Արեւմուտքին վնասելու, այլ թերեւս Հայաստանին վնասելու առումով կամ շարժառիթով: Հետեւաբար պէտք է փորձել հասկանալ, այդ դէպքում, թէ ինչու է Ռուսաստանը որոշել վնասել Հայաստանին, ինչի՞ համար, ի՞նչ շարժառիթով, եւ դա Հայաստանի սահմաններից դուրս, թէ՞ ներս գտնուող շարժառիթ է: Միեւնոյն ժամանակ պէտք է դիտարկել նաև այլ շարժառիթներ, արդէն ոչ թէ Ռուսաստանի մասով, այլ Հայաստանի չմասնակցութեան այլ վարկածի: Ի վերջոյ բացառել պէտք է, որ չմասնակցութիւնը Երեւանի պատասխանն է «Չենբեռլենին»:

Յիշենք՝ ի՞նչ տեղի ունեցաւ մի քանի օր առաջ հայ-ատրպէյճանական սահմանին: Ատրպէյճանը Տաւուշում կրակ բացեց ԵԱՀԿ դիտորդական խմբի դիտարկման ընթացքում, թոյլ չտալով դուրս գալ առաջնագիծ: Ի՞նչ արեց ԵԱՀԿ-ն: Դիտորդական գրասենեակի ղեկավար Անջէյ Կասպրյանը յայտարարեց, թէ Չինարի գիւղի այնպիսի տեղում էին, որ չէին կողմնորոշուում, թէ որտեղից է կրակը: Այլ կերպ ասած, Կասպրյանը, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն է, յայտարարեց, որ ատրպէյճանցիները լաւ են արել կրակել են: Եւ ահա, դրանից յետոյ յանկարծ Հայաստանը հրաժարուում է մասնակցել Վրաստանի բազմազգ զորավարժութեանը, ինչը գուցէ Երեւանի պատասխանն է միջազգային հանրութեանը, որում կայ դժգոհութիւն Չինարի միջադէպի հետ կապուած վերաբերմունքից կամ արձագանքից: Սակայն, եթէ անգամ այսպէս ասած բարոյական տեսանկիւնից այդպիսի պատասխանի հիմքերը լիուրի են, քաղաքական տեսանկիւնից այդպիսի պատասխանը ուղղակի անհամարժեքութիւն է, մեղմ ասած: Որովհետև միջազգային հանրութեանն այդպիսի պատասխան կարող է տալ նա, ով գտն է կիսով չափ համարժեք պատասխան է տալիս իր դաշնակցին կամ դաշնակցային բլոկին, որը գործնականում մահաբեր գէնքով անխնայ սնում է իր իսկ հակառակորդին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

Փնտռում է Տնտեսական Աճն Իրենց Մաշկի Վրայ Զգացած Քաղաքացիներ

Ըստ աւանդութեան, անտիկ աշխարհի երեւելիներին մէկը՝ փիլիսոփա Դիոգենեսը, օրը ցերեկով վառուող լապտերը ձեռքին՝ շրջում էր Աթէնքի փողոցներում: Եւ երբ անցորդները հետաքրքրուում էին, թէ որն է տարօրինակ վարմունքի պատճառը, փիլիսոփան պատասխանում էր. «Մարդ եմ փնտրում, մա՛րդ»:

Այս պատմութիւնը լիչեցինք տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրէն Կարաբանի՝ նախօրէի յայտարարութիւններից յետոյ, երբ ասել էր, թէ քաղաքացիներն իրենց մաշկի վրայ սկսել են զգալ կառավարութեան գրանցած աննախադէպ տնտեսական աճը. «Մեր կատարած աշխատանքի մասին խօսում են այն թուերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայութիւնը: Երբեւէ տեսե՞լ էք, որ նման տիպի արդիւնաբերութեան, արտահանման աճ լինի, դա է խօսում, որ տնտեսութիւնը զարգացել է: Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրայ, քանի որ ստեղծուել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբօսաշրջութիւնը»:

Այո՛, այո՛, ճիշտ հասկացա՞ք՝ Հայաստանի տնտեսութիւնը կրկին սկսել է վազրի թուիչ քնքերով զարգանալ, եւ մարդիկ այդ ամէնը զգում են իրենց մաշկի վրայ: Ու հիմա կարելի է Դիոգենեսի նման վառուող լապտերով շրջել Հայաստանի բնակավայրերով եւ որոնել իրենց մաշկի վրայ այդ աներեւակայնի հաճոյքը գէթ մի պահ զգացած մարդկանց: Կամ կարելի է Հայաստանում «փնտրուել մի ամսեակ» յայտարարել ու այդպէս որոնել երջանիկներին: Շատ աւելի լաւ կը լինէր, եթէ կարայեանը

ձեռքի հետ մէկ-երկու հասցէ մատնանշեր: Ամէն դէպքում, հետաքրքիր է տեսնել նման մարդկանց: Խօսքն, իհարկէ, չի վերաբերում իշխանաւորներին կամ նրանց մերձաւոր հարազատներին: Նրանք այսպէս, թէ այնպէս իրենց մաշկի վրայ դրական փոփոխութիւնները զգում են՝ ոչ թէ տնտեսական աճին, այլ իրենց բարեկամների պաշտօնական առաջխաղացմանը զուգահեռ: Քիչ էր մնում՝ մոռանայինք տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի գուզադիպութեամբ շարունակուում է արտագաղթը, այն էլ՝ ահա չի չափերով, նուազում է ծնելիութիւնը, այսինքն՝ ժողովրդագրական վիճակն իրօք ողբերգական է:

Տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի գուզադիպութեամբ նուազում են օտարերկրեայ ներդրումները, մեծ տեմպերով աճում է պետական պարտքը եւ այսպէս շարունակ: Բայց սա արդէն կարեւոր չէ: Յետո՞յ ինչ, որ տնտեսական աննախադէպ աճին զուգահեռ նման պատկեր է: Կարեւորը ամպագոռոտ յայտարարութիւններն են, պաթոսը, էջֆորիան ու, վերջապէս, «ծանր թեմաներով» հարցերից խուսանաւելը, ինչպէս երէկ արել է Կարայեանը. «Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թէ 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատուել բնակչութեան թիւը, այլ կոչ կ'անեմ անդրադառնալ նրան, որ նոր աշխատատեղեր են ստեղծուում», - լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա: Այնպէս որ, ուռա՛, ընկերներ, ուռա՛. այսքան ուրախ կեանքը մեզ ընկեր ՀՀ-ն է տուել:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»



ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝ ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՅՆՉԱՎԵԱՆ ԿՈՒՄԱԿՑՈՒԹԵԱՆ Արեւմտեան Ամերիկայի Շրջանի ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ ՎԱՅԷ ԱՏԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA 1060 N. Allen Ave. Pasadena, CA 91104 Phone: (626) 797-7680 Fax: (626) 797-6863 E-Mail: massis2@earthlink.net http://www.massisweekly.com

(USPS 667-310) (ISSN 0744-334X) Published Weekly Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES: USA \$50.00, \$100.00 (First Class) Canada \$125.00 (Air Mail) Overseas \$250.00 (Air Mail). All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid at Pasadena CA. Please Send Address Change To MASSIS WEEKLY

Կոռուպցիա Եւ Ոչ Պրոֆեսիոնալիզմ

ԱՐՄԻՆԷ ՕՅԱՆԵԱՆ

Յանկացած երեւոյթ այնքան կարեւոր չէ, որքան դրա ընկալումը հանրութեան կողմից: Ասենք, դատական անարդար մէկ վճիռն ինքնին ոչինչ է, ի վերջոյ՝ դատաւորներն էլ մարդ են եւ սխալուելու իրաւունք ունեն, սակայն անգամ մէկ վճուի արդիւնքում ձեւաւոր-

րուող հանրային կարծիքն այն մասին, որ մեզանում «դատարան չկայ», անչափ կարեւոր է: Ընդհանրապէս՝ իրաւապահ համակարգի նկատմամբ վստահութիւնը շատ աւելի կարեւոր է, քան ցանկացած ձեւաւորութեամբ քայլ: Երբ ժամանակ առաջ որոշեցին ճանապարհային ոստիկանների կրծքին տեսախցիկներ ամրացնել,

մեզ թւում էր, թէ խնդիրը կոռուպցիայի դէմ պայքարն է՝ որ տեսուչները փող չառնեն կարգազանց վարորդներից: Անցաւ ժամանակ, եւ, ինչպէս բոլոր լաւ գաղափարները, այս մէկն էլ հիմնովին այլասերուեց՝ կաշառք վերցնող տեսուչները, երբ պէտք չէ, անջատում են այդ «կամերաները», ջնջում տեսանիւթերը, իսկ երբ պէտք է քաղաքացուն «խայտառակել», տեսանկարահանում են ու առանց քաղաքացու թոյլտուութեան տարածում համացանցով: Արդեօք սա ոստիկանութեան նկատմամբ անվստահութիւն չի առաջացնում: Չէ՞ որ որեւէ «հաբուզած» պաշտօնեայի գաւակի հետ կապուած տեսանիւթ մինչ օրս չեն հրապարակել, իսկ վարորդական իրաւունք չունեցող, մարդու մահուան պատճառ դարձած օրինախախտ անչափահասին մեզանում անգամ նախագահականում ոսկէ մեդալ են տալիս: Յաջորդ դիպուածը՝ արտակարգ իրավիճակ է՝ տղամարդն իր ընկերուհուն պատանդ է վերցրել, ոստիկանութիւնը, բնականաբար, դէպքի վայրում է, ամէն ինչ անում են ինքնատիրապետումը կորցրած մարդուն վնասագերծելու համար, որը ոչ թէ 50 միլիոն է պահանջում, այլ 5 քաղաքացի ու փաստաբան: Վնասագերծումն աւարտուում է մարդու մահով: Արդեօք հնարաւոր չէ՞ր օպերացիան իրականացնել առանց գոհերի: Իրաւունք ունե՞նք կասկածել ոստիկանների պրոֆեսիոնալիզմին: Կարծում եմ՝ այո: «ՀՐԱՊԱՐԱԿ»

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Սամուէլ Պապայեանի Գործով Նիստի Ժամանակ Նկարահանումը Արգիլուեցած է



Սամուէլ Պապայեան դատական նիստերէն մէկուն ընթացքին

Ինչպէս քաղաքական հնչեղութիւն ստացած այլ գործերու պարագային, դատարանը արգիլեց նաեւ Սամուէլ Պապայեանի դատավարութեան նկարահանումը: Նման պահանջով միջնորդութիւն ներկայացուցած էր մեղադրող դատախազը: Դատարար Արշակ Վարդանեանը բաւարարած է միջնորդութիւնը:

Սամուէլ Պապայեանը, մինչդեռ, կտրականապէս դէմ էր, պնդելով, որ կ'ուզէ հրապարակային դատաքննութիւն: Ան, մասնաւորապէս, կ'ուզէր, որ լուսաբանուի «Իզլա» գինատեսակը իրաւապահներուն յանձնած Հրաչեայ Մայիլեանի հարցաքննութիւնը: - «Ես խնդրում եմ, որ եթէ մենք դատական պրոցեսում ենք, լսենք իրար եւ հասկանանք՝ իրականում ինչ է կատարուել», - դատարանում յայտարարած է Պապայեանը:

Ըստ մեղադրանքի, Սամուէլ Պապայեանը 50 հազար տոլար խոտացած է այս գործով մեղադրեալ Սանասար Գաբրիէլեանին՝ «Իզլա» տեսակի գինատեսակի արտադրութեան շուկային վնասներ հասցնելու փորձով:

«Իզլա» տեսակի գինատեսակի արտադրութեան շուկային վնասներ հասցնելու համար: Գաբրիէլեանն ալ Վրաստանի մէջ գործարար կապեր ունեցող Հրաչեայ Մայիլեանի միջոցով գտած է գինատեսակը:

«Իզլա»-էն բացի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարարը կը մեղադրուի նաեւ յանցաւոր ճանապարհով ստացուած փողեր ձեռք բերելու մէջ, խօսքը յատուկ նիւթով ներկուած եւ օրինական շրջանառութեան հանուած 5,000 եւրօթ դիւղարամներու մասին է, որոնք, ըստ մեղադրանքի, Սամուէլ Պապայեանը ուզած է քիմիական մաքրման եւ վերամշակման միջոցով Հայաստանի մէջ շրջանառութեան մէջ դնել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարարը կալանաւորուեցաւ խորհրդարանական ընտրութիւններէն օրեր առաջ, երբ աշխոյժ կ'աջակցէր պաշտպանութեան նախկին նախարար Սեյրան Օհանեանի զլխաւորած ընդդիմադիր դաշինքին:

«3,5% Տնտեսական Աճը Պիտի Ապահովուի, Սակայն Քաղաքացիները Անոր Ազդեցութիւնը Պիտի Չզգան».

Տնտեսագէտ Վահագն Խաչատրեան մամլոյ ասուլիսի ժամանակ անդրադառնալով տնտեսական կառավարման նշած է, որ կառավարութեան գործունէութեան մէջ ոչ մէկ տրամաբանութիւն կայ:

«Միշտ իրավիճակային լուծումներ են գտնուած, իսկ ռազմավարական ծրագրերն ուղղորդութիւնից դուրս են մնում, այդ պատճառով ոչ մի տրամաբանութիւն չկայ կառավարութեան գործունէութեան մէջ», - ըսած է ան:

Վահագն Խաչատրեան նշած է որ, ներդրումներուն, աշխատատեղիներու բացման առումով ոչինչ փոխուած է: Ըստ անոր, Հայաստանի մէջ ցած հարկային դաշտ չկայ, իսկ հիմա կը փորձեն հարկային բեռն աւելցնել:

«Ներդրումների խոստումները իրականութեանը չեն համապատասխանում: Ըստ պաշտօնական վիճակագրութեան Յունուար-Յունիս ամիսներին բացուել է 189 աշխատատեղ, թէեւ պաշտօնեաները նշում են 2500 աշխատատեղ, կը ցանկանայի տեսնել, թէ որտեղ է այդքանը ստեղծուել», - նշած է ան:

Անդրադառնալով տնտեսական աճին՝ տնտեսագէտը նշած է, որ անոր կրնան նպաստել դրամական փոխանցումները, ինչպէս նաեւ շատ տաք եւ շատ ցուրտ եղանակները, որոնց հետեւանքով աւելի շատ էլեկտրականութիւն կը ծախսուի:



Տնտեսագետ Վահագն Խաչատրեան

«Տնտեսական աճի ազդեցութիւնը, եթէ ինչ-որ տեղ կայ, ապա այն մարդիկ են զգում, ովքեր միշտ օգտուում են ստեղծուած իրավիճակից: Ես կարծում եմ, որ 3,5 տոկոս աճը կ'ապահովուի, սակայն քաղաքացիների վրայ ազդեցութիւն չի ունենայ, քանի որ համակարգային փոփոխութիւններ են անհրաժեշտ:

Վահագն Խաչատրեան ԵԱՏՄ-էն դուրս գալու հարցադրումը արհեստական համարած է եւ նշած, որ այդ հարցը որոշ քաղաքական նպատակներով բարձրացուած է: Ան հնարաւոր համարեց, որ «ԵԼՔ»-ը, բարձրացնելով այդ հարցը, կը փորձէ քաղաքական շահաբաժիններ քաղել:

«Տարեկան 6 Հազար ՀՀ Քաղաքացի Ապաստան Է Հայցում, 35 Հազարը՝ Արտագաղթում»

Ազգային ժողովի եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբեանը Սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեան միջոցառման պետական ծառայութեան պետ Գաբրիէլ Եգանեանից հետաքրքրուեց արտագաղթի իրական ցուցանիշների մասին: Զոհրաբեանը, մասնաւորապէս, նշեց, թէ ԱՎԾ-ն իրարամերժ տեղեկատուութիւն է տրամադրում միջոցառում, արտագաղթի հետ կապուած: Եգանեանն ասաց, թէ հարցը մեթոդաբանական ճշգրտանում կարիք ունի, բայց եւ աւելացրեց, թէ Հայաստանում չկայ ռեզիստր արտագաղթողների վերաբերեալ եւ չի էլ կարող լինել:



Միգրացիոն Պետական Ծառայութեան պետ Գաբրիէլ Եգանեան

«Այսինքն՝ անձը, որը պետք է երեք ամիս եւ աւելի մեկնի արտերկիր աշխատանքի կամ հիմնական բնակութեան՝ դա է միջազգային տերմիններով միգրանտ կոչուում, չի գալիս պետական մարմինների մօտ եւ ասում՝ ես գնում եմ, պարոն Եգանեան, եւ արտագաղթում եմ, խնդրում եմ՝ ինձ հաշուառէք: Սահմանահատումների տուեալները չեն փոխանցում այս երեւոյթի մասին իրական պատկերը, այլ տեղեկութիւններ են տալիս ուղեւորների մասին, բայց ամէն մի ուղեւոր միգրանտ է, թէ՛ ոչ, չես կարող ասել: Հակառակը ճիշդ է՝ ամէն մի միգրանտ ուղեւորութեամբ պետք է իր բնակութեան վայրը փոխի: Ուղեւորահոսքի բացասական մնացորդն ընդամէնը միտուներ է մասին է ասում, այլ ոչ արտագաղթի, թէ ինչ տրամադրուածութիւններ կան, ու եթէ տարեցտարի, տարեկան կտրուածքով, տեսնում ես, որ բացասական մնացորդ կա, բացասական մնացորդ է միշտ, ապա կարող ես ասել, որ այո՛, գերիշխում է արտագաղթելու միտումը», - նշեց Գաբրիէլ Եգանեանը:

Պատգամաւորները Եգանեանից նաեւ հետաքրքրուեցին, թէ տարբեր երկրներ դիմում են ՀՀ համապատասխան մարմիններին եւ յայտնում, որ ՀՀ այսքան քաղաքացիներ

դիմել են իրենց՝ քաղաքացիութիւն ստանալու խնդրանքով, հնարաւոր չէ՛ դրանով որոշել, արտագաղթի ծաւալները, ինչին միգրացիոն պետական ծառայութեան պետը բաւականին ուշադրաւ վիճակագրութիւն ներկայացրեց. ըստ այդմ՝ Հայաստանը տուեալներ է ստանում աշխարհի 46 զարգացած երկրներից ապաստան հայցելու ՀՀ քաղաքացիների թուի վերաբերեալ: Այդ թիւը, ինչպէս նշեց Գաբրիէլ Եգանեանը, 2000-ականներին կազմում էր տարեկան մօտ 10 հազար հոգի: Հիմա այդ վերջ փոքր-ինչ նուազել են, եւ տարեկան 6000-ից աւելի է Հայաստանից 46 զարգացած երկրներից ապաստան հայցողների թիւը:

Իսկ բուն արտագաղթի ցուցանիշների վերաբերեալ տուեալները, նշեց Գաբրիէլ Եգանեանը, կարող ենք ստանալ բացառապէս սոցիոլոգիական հարցումներով: Ներկայումս այդպիսի հարցումներ կառավարութիւնը պատւիրում է Սլավոնական համալսարանի սոցիոլոգների խմբին, եւ նրանց հարցումների արդիւնքում ներկայումս տարեկան մօտ 35 հազար մարդ է արտագաղթում Հայաստանից: Որպէս պատճառներ, Գաբրիէլ Եգանեանը նշեց՝ սոցիալական վիճակը, ցածր աշխատավարձը, աշխատանքի բացակայութիւնը, իսկ Նաիրա Զոհրաբեանը տեղից աւելացրեց այդ շարքը՝ «Արդարութեան պակաս, կոռուպցիան»:

Քաղաքապետարանի Յանձնաժողովը Դեմ քուէարկած է Փողոցներու Անուանակոչութեան

Երեւանի ակազանիի կրթութեան, մշակոյթի եւ հասարակական հարցերու մշտական յանձնաժողովն ձայներու մեծամասնութեամբ բացասական եզրակացութիւն տուած է «ԵԼՔ» խմբակցութեան անդամներուն կողմէ առաջարկուած փողոցներու անուանակոչութեան վեց նախագիծերուն: Այդ մասին կը տեղեկացնէ «ԵԼՔ» խմբակցութիւնը:

Ըստ հարորդագրութեան, կասեան փողոցը՝ Վազգէն Առաջին Վեհափառի, Միկոյեան փողոցը՝ Քրք Քրքերեանի, Ֆրոնզէ փողոցը՝ Ապրիլեան հերոսներու, Ամիրեան փողոցը՝ Վոսաճապուհ արքայի, Լենինկրատեան փողոցը՝ Լենին Ազգայնականի անուններով անուանափոխելու նախագիծերուն միաձայն դէմ քուէարկած են յանձնաժողովի Հանրապետական խմբակցութեան 11 անդամները՝ պատճառաբանելով հանրային կարծիքի ուսումնասիրութեան բացակայութեամբ, ինչպէս նաեւ այն հանգամանքով, որ տուեալ փողոցներու անուանափոխութիւնը նպատակայարմար չեն համարել՝ առաջարկելով նախագիծին մէջ նշուած անուններուն համար փնտռել այլ փողոցներ:

«ԵՏՄ Որոշ Բնագաղատներ Գործում Են Պատուերով».- Աղասի Արշակեան

Եւրասիական Տնտեսական Միութեան (ԵՏՄ) քննադատները միշտ չեն հասկանալով քննադատում, այլ յաճախ անում են դա պատուէրով: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է յայտնել Հայաստանի նախկին Գերագոյն Խորհրդի նախագահ Աղասի Արշակեանը:

Նրա խօսքով՝ Հայաստանն ամենասկզբից պէտք է անդամակցել ԵՏՄ-ին, առանց աւելորդ ժամանակ կորցնելու: «Աշխարհում ընթացող ցանկացած գործընթաց հիմա միայն մէկ նպատակ է հետապնդում՝ շուկայ գրաւել», - ասել է Արշակեանը՝ յաւելելով, որ որպէս ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան արդիւնք՝ կարելի է դրական, շոշափելի տեղաշարժեր նկատել՝ չնայած բոլոր դժուարութիւններին:

ԼՈՒՐԵՐ

Բացուած է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը



Ամերիկահայ բարերար Անդրանիկ Պաղտասարեան Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացման արարողութեան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետութիւն գտնուող Նախագահ Սերժ Սարգսեան Սեպտեմբերի 1-ին Արցախի Նախագահ Բակո Սահակեանին հետ միասին ներկայ գտնուած է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացման անարարողութեան:

Ճանապարհը կառուցուած է համայն հայութեան նուիրատուութիւններով՝ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմէ 2013 եւ 2014 թուականներու հեռուստամարաթոններու ընթացքին հաւաքագրուած միջոցներու եւ Հայաստանի ու Արցախի կառավարութիւններու աջակցութեամբ:

Ծրագիրը ընդհանուր արժէքը, ըստ Հիմնադրամին, կազմած է

մօտ 17 միլիառ դրամ, որմէ 7,5 միլիառ դրամը յատկացուցած է Հայաստանի կառավարութիւնը, մօտ երկու միլիառ ալ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը:

Ճանապարհը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւններուն բնորոշմամբ «ուղղակի անցանակներու» ունի, հիմնադրամի 25 տարուայ գործունէութեան ընթացքին իրականացուցած ամենախոշոր ծրագիրն է:

Նոր մայրուղին սկիզբ կ'առնէ Գեղարքունիք մարզէն եւ Արցախի Շահումեան շրջանով կ'երկարի մինչեւ Մարտակերտի շրջան:

114,6 քմ երկարութեամբ ճանապարհն ունի 10 մեթրէն աւելի լայնք:

Ս. Լաւրով. ԼՂ Զիննախնդիրը Զնարաւոր Պիտի Ըլլար Կարգաւորել, Եթէ ՆԱԹՕ-ն Գոյութիւն Զուցենար



Ռուսիոյ ԱԳ Գախարար Սերկէյ Լաւրով

Ռուսիոյ ԱԳ նախարար Սերկէյ Լաւրով յայտարարած է, որ զարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորուած պիտի ըլլար, եթէ Արեւմուտքը հաւատարիմ գտնուէր այն յայտարարութիւններուն, որոնք կատարուած են վերջին 20 տարուայ ընթացքին: Այդ մասին ան յայտարարած է, ելոյթ ունենալով Ռուսիոյ ԱԳ նախարարի յարաբերութիւններու հիմնարկի ուսանողներուն եւ դասախօսներուն առջեւ:

Նախարարը նշած է, որ Ռուսիա պատասխանատու կողմ է, եւ յստակ կերպով հաւատարիմ է այն յայտարարութիւններուն, որոնք ընդունուած են վերջին 20 տարուայ ընթացքին ԵԱՀԿ-ի եւ Ռուսիա-ՆԱԹՕ խորհուրդին կողմէ, կը գրէ ԹԱՍՍ:

«Այդ յայտարարութիւններուն մէջ արտացոլուած է Եւրոպայի շինութեան եւ Եւրասիայի տարածաշրջանին հաւասար անվտանգութեան տարածք ձեւաւորելու կողմերու

ցանկութիւնը, ինչպէս նաեւ հաւաստիացումը, որ ոչ ոք պիտի ամրապնդէ սեփական անվտանգութիւնն այլոց անվտանգութեան հաշուին», - ըսած է ան:

Միեւնոյն ժամանակ Լաւրով աստուանք յայտնած է, որ այդ հռչակագիրներն այդպէս ալ «թուրթի վրայ մնացին»:

«Անոնք իրաւաբանօրէն պարտաւորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժուեցան արեւմուտքի մեր գործընկերներուն կողմէ: Վստահ եմ, որ եթէ հաւասար անբաժան անվտանգութիւնն իրօք իրաւաբանօրէն պարտաւորեցնող ձեւ ստանար, հակամարտութիւններէն շատերը, որոնք կան Եւրոպայի մէջ, շատոնց կարգաւորուած պիտի ըլլար», - ըսած է ան:

Ըստ ԱԳ նախարարին, այն կը վերաբերի նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձ-տնեսթրի հակամարտութիւններուն, իսկ «ուրբանական ճգնաժամ ընդհանրապէս չէր ըլլար», - ըսած է ան:

Հայաստանը Պաշտօնապէս Չէր Հաստատած Իր Մասնակցութիւնը ՆԱԹՕ-ի Վարժութիւններուն

Հայաստանը պաշտօնապէս չէր հաստատած իր մասնակցութիւնը Վրաստանի մէջ՝ սեպտեմբերի 3-էն մեկնարկած ՆԱԹՕ-ի զօրավարժութիւններուն, երէկ լրագրողներու հետ զրոյցին ըսած է Հայաստանի պաշտպանութեան փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ այն ծրագրաւորուած էր, սակայն ծրագիրներուն մէջ վերանայումներ եղած են:

Յիշեցնենք՝ երէկ Վրաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարած էր, որ Հայաստանը վերջին պահուն հրաժարած է մասնակցիլ Վրաստանի մէջ՝ սեպտեմբերի 3-էն մեկնարկած ՆԱԹՕ-ի զօրավարժութիւններուն:

«Հայաստանը պէտք է մասնակցէր զօրավարժութիւններուն սակայն, ցաւօք սրտի, մեկնարկէն քանի մը օր առաջ անոնք հրաժարեցան այդ մտադրութենէն: Ի՞նչ է պատճառը, ինձ յայտնի չէ», - ըսած է Վրաստանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Կիրիլի Քաչարաւան:



Պաշտպանութեան փոխնախարար Արտակ Զաքարեան

Զօրավարժութիւնները պիտի շարունակուին մինչեւ Սեպտեմբեր 11, որուն կը մասնակցին Միացեալ Նահանգներու ծովային հետեւակի ինչպէս նաեւ Վրաստանի, Ատրպէյճանի, Պուլկարիոյ, Ռումանիայի, Լաթվիայի եւ Ուրբանիոյ բանակային ստորաբաժանները:

ու հրատապ խնդիրները՝ կը վկայէ Եւրոպայի նեղացող հորիզոնի մասին»: «Յոյսով ենք՝ կը վերանայ այն խնդրալարոյց մթնոլորտը, որու արդիւնքով կը տուժեն թուրք-գերմանական յարաբերութիւնները», - նաեւ գրած է էրտողանի խօսնակը:

ARD TV-ի հեռուստադիտողներու կարծիքով՝ հեռուստաբանավէճին յաղթած է Մերքէլը: Հարցուածներու 55 տոկոսի կարծիքով, անոր խօսքը աւելի համոզիչ էր: Մարթին Շուլցին նախապատուութիւն տուած է հարցուածներու 35 տոկոսը:

ԵԱՀԿ Երեւանեան Գրասենակը Դադրեցուց Իր Գործունէութիւնը

Օգոստոսին 31-ին ԵԱՀԿ գրասենակը դադրեցուց իր գործունէութիւնը Երեւանի մէջ: 17 տարուայ արդիւնաւէտ աշխատանքէ ետք գրասենակը դադրեցուց գործունէութիւնը, դրօշը՝ իջաւ:

Պատճառն այն է, որ ԵԱՀԿ չկրցաւ դիմակայել Ատրպէյճանը, որ վեթօ դրաւ կազմակերպութեան պիւտճէին վրայ, քանի ծրագիրներու հետ կապուած, որոնք, իբր թէ, կ'իրականացնէ ԵԱՀԿ երեւանեան գրասենակը:

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը չկրցաւ ձայներու մեծամասնութիւն ձեռք բերել Հայաստանի մէջ կազմակերպութեան ներկայացուցչութեան մանդատի երկարաձգման հարցով:

Հայաստան միակ երկիրն էր Հարաւային Կովկասի տարածաշրջանին, ուր տակաւին ԵԱՀԿ գրասենակը կը գործէր: 2015 թուականին այն փակուեցաւ Պաքուի մէջ, իսկ Թիֆլիսի մէջ կազմակերպութեան մանդատի ժամկէտն աւարտեցաւ 2008 թուականի Դեկտեմբերին ու չէր կարող ձգուեցաւ:

Գերմանական, յետոյ նաեւ աւստրիական նախագահութիւնը կը փորձէին համոզել Ատրպէյճանը պահանջներուն անհիմն ըլլալու հարցին շուրջ, բայց ապարդիւն:

Տանէն դէպի յայտնի լողափներ ու հանգստավայրեր ուղղութիւններով ամենէն շատ նախընտրութիւնը տրուած է դէպի Թուրքիա, Թաիլանդ, Իտալիա, Սպանիա, Վրաստան, Արաբական Միացեալ Էմիրութիւն, Կիպրոս, Յունաստան եւ Վիեթնամ:

Ռուսաստանէն արտասահման գրաստիւններու ընդհանուր թիւը կազմած է 17 միլիոն:

Ռուսաստանէն Հայաստան Զբօսաշրջիկներու Թիւը Աճած է 37 Տոկոսով

ՏուրՍտատ գործակալութիւնը վերլուծած է 2017 թուականի առաջին 6 ամիսներուն Ռուսաստանէն դէպի այլ երկիրներ գրաստիւններու վիճակագրութիւնը:

Ռուսաստանէն Հայաստան ուղեւորներու թիւը 2017 թուականի առաջին 6 ամիսներու աճած է 37 տոկոսով՝ հասնելով 171 հազարի:

2017 թուականին Ռուսաստանէն դէպի յայտնի լողափներ ու հանգստավայրեր ուղղութիւններով ամենէն շատ նախընտրութիւնը տրուած է դէպի Թուրքիա, Թաիլանդ, Իտալիա, Սպանիա, Վրաստան, Արաբական Միացեալ Էմիրութիւն, Կիպրոս, Յունաստան եւ Վիեթնամ:

Թուրքիան Պէտք Չէ ԵՄ Անդամ Դառնալ

Շարունակուած էջ 1-էն

Եւրոմիութեան մեր գործընկերներուն հետ»:

Արձագանգելով այս յայտարարութիւններուն, Թուրքիոյ նախագահի մամլոյ խօսնակ Իպրահիմ Քալինն «Թուրքիա» իր էջին վրայ գրած է. «Այն փաստը, որ Գերմանիան եւ Եւրոպան կը յարձակին Թուրքիոյ ու էրտողանի վրայ, անտեսելով իրենց հիմնական

խաղաղ մամլոյ խօսնակ Իպրահիմ Քալինն «Թուրքիա» իր էջին վրայ գրած է. «Այն փաստը, որ Գերմանիան եւ Եւրոպան կը յարձակին Թուրքիոյ ու էրտողանի վրայ, անտեսելով իրենց հիմնական

Էրտողանի Թիկնագորի 19 Անդամներու Նկատմամբ Մեղադրանք Առաջադրուած



Ուաշինկթընի դատարանը մեղադրանք առաջադրած է Մայիսին Թուրքիոյ նախագահ Էրտողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ դեսպանատան մօտ ցուցարարներուն վրայ յարձակած 19 անձի, այդ թուին՝ Էրտողանի անվտանգութեան ծառայութեան 15 աշխատակիցի նկատմամբ:

Մեղադրանքն առաջադրուած է ատելութեան հողի վրայ յարձակում իրականացնելու համար: Անոնց մինչեւ 15 տարուայ ազատազրկում կը սպառնայ:

Ուաշինկթընի դատարանը յայտարարած է, որ 19 հոգիէն 16-ին արդէն իսկ մեղադրանք ներկայացուած էր Յունիսին, 29 Օգոստոսին մեղադրեալներուն թիւը աւելցած է եւս երեքով: Յայտնի են անոնց անունները՝ Մուսսին Քէոսէ, Եուսուֆ Այար, Հարէթին Էրէն: Երեքն ալ, ըստ դատախազին, Թուրքիոյ նախագահի անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներ են:

16 Մայիսին Էրտողանի Ուա-

շինկթըն այցի ժամանակ անոր համակիրները եւ թիկնագորի անդամները յարձակած էին Թուրքիոյ նախագահի այցին դէմ բողոքող խաղաղ ցուցարարներու՝ հայերու, քիւրտերու, յոյներու վրայ, եւ դատան ծեծի ենթարկած զանոնք: Դէպքին ժամանակ բռնութեան զոհ դարձած էր 11 անձ, այդ թուին՝ մէկ ոստիկան: Ինք՝ Էրտողան իրադարձութիւններուն հետեւած էր դեսպանատան մերձակայքը կաշանած ծառայողական ինքնաշարժէն:

Յունիսի սկիզբը Միացեալ Նահանգներու Քոնկրէսի Ներկայացուցիչներու պալատը բանաձեւ ընդունած էր, որով պահանջած էր պատասխանատուութեան ենթարկել 16 Մայիսի արիւնալի դէպքի մեղաւորները:

Այս պահու դրութեամբ ձերբակալուած են մեղադրեալներէն միայն երկուքը՝ Սինան Նարինի եւ Էյուսէ Երլարըմի: Անոնց դէմ յարուցուած քրէական գործով առաջին լսումները տեղի պիտի ունենան 7 Սեպտեմբերին:

ԱՄՆ Հրաժարած Է Թուրքիա Ուղարկել «F-16»-ի Օդաչուներու Հրահանգիչները

ԱՄՆ մերժամբ պատասխանած է Թուրքիոյ յայտին «F-16» կործանիչներու օդաչուներու հրահանգիչներ ուղարկելու մասին, կը յայտնէ «Hurriyet Daily News»:

Յայտն ԱՄՆ ուղարկուած էր «հակազդեցիկ օդանաւերու թուրք օդաչուներու պակասը լրացնելու նպատակով»:

Թուրքիա նոյնպիսի յայտով դիմած է նաեւ այլ երկիրներու: Փաքիստան դրական արձագանգած է, սակայն ԱՄՆ անոր դէմ է: Ամերիկեան սարքաւորման ձեռքբերման վաճառքի պայմանագիրին համաձայն, երրորդ երկիրներու կող-

մէ տեխնիկական սպասարկումը եւ մարտական պատաստումը կը պահանջէ Ուաշինկթընի հաւանութիւնը:

Այդ ժամանակ Անգարա երկրորդ անգամ դիմած է Ուաշինկթընին, սակայն դարձեալ մեծում ստացած: Պարբերականի տեղեկութիւններով, Փենթակոնը պատասխանած է, որ «գոյութիւն չունին արտասահմանի մէջ օդաչուներ պատրաստելու ծրագիրներ»: ԱՄՆ առաջարկած է թուրք օդաչուները ԱՄՆ ուղարկել սորվելու, սակայն Թուրքիա պնդած է իր կայաններուն մէջ օդաչուներ պատրաստելու հարցը:

Ճեմ Օգտեմիր «Լաւ է, որ Էրտողանի Սել Յուլցակին Մէջ Ենք, Ուրեմն Գիշտ Ուղիի Վրայ Ենք»

Գերմանիոյ խորհրդարանին կողմէ անցեալ տարուայ Յունիսին ընդունուած Հայոց Յեղասպանութիւնը ճանչցող բանաձեւի համահեղինակներէն Կանաչներու կուսակցութեան համանախագահ Ճեմ Օգտեմիր մեկնաբանած է Թուրքիոյ նախագահ Էրտողանի այն յայտարարութիւնը, որով ան գերմանաբնակ թուրքերուն կողմէ ուղղած էր յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն չբուժարկել Քրիստոնէայ-դեմոկրատական միութեան Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ու Կանաչներու օգտին՝ զանոնք որակելով «Թուրքիոյ թշնամիներ»:

Օգտեմիր «Deutsche Welle»-ի թրքական ծառայութեան տուած հարցազրոյցի ժամանակ նշած է, թէ ուրախ է, որ իրենց կուսակցութիւնն Էրտողանի «սեւ ցուցակին»

մէջ է»: «Լաւ է, որ այդ ցուցակին մէջ ենք: Եթէ չըլլայինք, հրաժարութիւն պիտի ապրէինք: Եթէ Էրտողան խորհուրդ չի տար քուէարկել մեր օգտին, կը նշանակէ, որ ճիշդ ուղիի վրայ ենք: Մեզի համար պատիւ է այդ ցուցակին մէջ ըլլալը», - ըսած է Օգտեմիր:

24 Սեպտեմբերին Գերմանիոյ մէջ սպասուող խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ, Թուրքիոյ նախագահ Էրտողան Գերմանիա բնակող իր հայրենակիցներուն կողմէ ուղղած էր չսխալիլ եւ ձայն չտալ «Թուրքիոյ թշնամի» կուսակցութիւններուն: Գերմանիոյ Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Մարթին Շուլց, մեկնաբանելով Թուրքիոյ նախագահի յայտարարութիւնը, ըսած էր. «Էրտողան ամբողջութեամբ կորսնցուցած է չափի զգացումը»:

Ատրպէյճան Միլիտներ Ծախսած Է

Շարունակուած էջ 1-էն

դրամի լուացման այն մեքանիզմը, որ գործած է 2012-2014 թուականներուն եւրոպական շարք մը երկիրներու մէջ:

Ծաւալուն այս հետաքննութեան մանրամասները հրատարակուած են «The Guardian» թերթին մէջ: Այդ հրատարակման համաձայն, Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը ու անոր մօտ կանգնած պաշտօնեաներն ու գործարարներն ընդամենը երկու տարուան մէջ եւրոպական դրամատուներէն մէկուն եւ Բրիտանիոյ մէջ յատուկ այդ նպատակով գրանցուած չորս ընկերութիւններու միջոցով շուրջ 3 միլիարդ տոլար օրինականացուցած են:

Ձեկոյցի հեղինակները մասնաւորաբար նշած են եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵՆԽՎ) իտալացի անդամ, այդ կառույցին մէջ եւրոպայի ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան նախկին ղեկավար Լուքա Ոլտիթի անունը, որուն ջանքերուն շնորհիւ 2013-ին տապալեցաւ Ատրպէյճանի մէջ քաղաքական բանտարկեալներու առկայութեան մասին վկայող զեկոյցի ընդունումը:

Հետաքննող լրագրողներու պնդմամբ, դրամատանային փաստաթուղթերը կը վկայեն, որ այդ ժամանակահատուածին Ոլտիթէ

ատրպէյճանական իշխանութիւններէն շուրջ 2 միլիոն եւրո ստացած է. - «Եւս 820 հազար եւրո ստացած է Գերմանիոյ Պոլստեսթակի նախկին պատգամաւոր Էտուարտ Լինթնըրի ղեկավարած հիմնադրամը: Ուշագրաւ է, որ Լինթնըրը 61 հազար եւրո ստացած է 2013 թուականի աշնան՝ Ատրպէյճանի մէջ կայացած նախագահական ընտրութիւններէն երկու շաբաթ անց: Գերմանացի քաղաքական գործիչը դիտարկած էր այդ ընտրութիւններու ընթացքը, նշելով, որ «քուէարկութիւնը կը համապատասխանէր Գերմանիոյ մէջ ընդունուած չափանիշներուն»:

Ըստ հետաքննող լրագրողներուն, Ատրպէյճանի մէջ գործող սեփական ընկերութիւններէն մէկէն շուրջ 400 հազար եւրո ստացած էր նաեւ պոլիվարացի տնտեսագէտ Քային Միթեւ, որ անցեալ տարի ընդգրկուած է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական դրամատան խորհուրդի կազմին մէջ:

Ուշագրաւ է, որ Միթեւի կիրն «UNESCO»-ի գլխաւոր քարտուղար Իրինա Պոքովան է, որ 2010 թուականին այս կառույցի բարձրագոյն պարգեւը՝ Մոցարտի շքանշանը յանձնած էր Ատրպէյճանի առաջին տիկին Մեհրիպան Ալիեւային:

Ձեկոյցի հեղինակներուն պնդմամբ, դրամի լուացման այս մեխանիզմին մասնակցած է ուսակական արտադրութեան սպառա-

Ստեղծուող Համահայկական Խորհուրդը

Շարունակուած էջ 1-էն

գլխաւոր նպատակը: Դժբախտաբար, ճակատագիրը մեզ ցրել է ամբողջ աշխարհով, եւ այս փութեցիւղը քոնսոլիտացնելու անհրաժեշտութիւն կայ»:

Ըստ նախարարին, անցնող 25 տարիները ցոյց կու տան, որ մեր Սփիւռքին յայտնի կազմակերպութիւններու ղեկավարները եւ ներկայացուցիչները կը ժամանեն, կը լսեն, յատկեցումներ կը կատարեն: «Սա չի նշանակում, որ նրանք մեկնում են եւ անում այն, ինչ մենք ասել ենք: Սակայն նրանք իրենց գործունէութեան ոլորտներում շտկումներ են կատարում: Օրինակ՝ դարաբաղեան խնդրի վերաբերեալ ասելու եւ անելու բան ունեն ոչ միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այլեւ Սփիւռքը, լուպիստական կազմակերպութիւնները:

գինութեան վաճառքի մենաշնորհային իրաւունք ունեցող ընկերութիւնը:

Ատրպէյճանի նախագահի աշխատակազմն արդէն արձագանգած է հետաքննող լրագրողներու բացայայտումներուն: «Ո՛չ Ատրպէյճանի նախագահը, ո՛չ ալ անոր ընտանիքի անդամները որեւէ առնչութիւն չունին յօդուածին մէջ տեղ գտած մեղադրանքներուն: Մենք գիտենք, որ այս բոլորին ետին կանգնած է ճորճ Սորոս, որ միջազգային հանրու-

Հայոց Յեղասպանութեան հարցում պետութեան մօտեցումները կարող են տարբերուել Սփիւռքի մօտեցումներից, եւ Սփիւռքն, աւելի ազատ լինելով, կարող է հարցումներ ներկայացնել, որոնք պետականից տարբերուում են: Այնպէս որ, այսպիսի քննարկումները, ժողովները կարող են երկկողմանի օգտակար լինել», - ընդգծած է Յակոբեան:

Ինչ կը վերաբերի խորհուրդի աշխատանքին եւ անդամներուն, այս հարցերը արդէն երկար ժամանակ է, որ կը քննարկուին, գրեթէ 20 տարի, շարունակած է նախարարը: «Այսօր մօտեցումը հետեւեալն է՝ Համահայկական խորհուրդը պէտք է կազմաւորուի յաջորդ տարուայ Մայիսին: Եւ առաջին նիստը տեղի կ'ունենայ այդ ամիս յոբելանական միջոցառումների շրջանակում», - աւելցուցած է Հրանտը Յակոբեան:

Թեան շրջանին մէջ կեղծարարի, խաբէբայի եւ ստախօսի համբաւունի: Այն հանգամանքը, որ «The Guardian» թերթին մէջ հրատարակուած յօդուածին հեղինակներէն մէկը հայկական ծագում ունեցող լրագրող Տիանա Նահապետեանն է, կը վկայէ, որ այս կեղտոտ մեղադրանքները նաեւ համաշխարհային հայութեան ձեռքի գործն են», - նշուած է Ատրպէյճանի նախագահի մամլոյ ծառայութեան այսօր տարածած յայտարարութեան մէջ:

Հայ-Ամերիկեան Առեւտուրի Անկման Պատճառները

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՆՈՒԿԵԱՆ

Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկեան Միացեալ Նահանգներու միջեւ երկկողմ յարաբերութիւնները մշտապէս աչքի ինկած են իրենց բազմաշերտութեամբ եւ իւրօրինակ բնոյթով: Այսպէս, օրինակ, 2004 թուականէն ի վեր ԱՄՆ կը հանդիսանայ Հայաստանին մատակարարող մարդասիրական օգնութեան գլխաւոր նուիրատու երկիրը: Այդ երկիրն կողմէ տրամադրուած աջակցութիւնն ըստ տարիներու գերազանցած է անգամ 50 միլիոն տոլարի սահմանագիծը, կազմելով բոլոր երկիրներէն ստացուած մարդասիրական օգնութեան 73%-ը:

Այնուամենայնիւ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական յարաբերութիւնները աչքի չեն իյնար իրենց սերտութեամբ: Աւելին, ինչպէս կը վկայեն վիճակագրական տուեանները, վերջին տարիներուն երկու երկիրներուն միջեւ առեւտուրի ծաւալները շարունակաբար անկում ապրած են, որուն պայմանաւորող գործօններուն անդրադարձ կատարուած է ստորեւ:

Արտահանումը

Ըստ հրապարակուած վիճակագրական տուեաններուն, 2016թ. ՀՀ արտահանումը դէպի Միացեալ Նահանգներ անկում ապրած է 26.8%-ով՝ 52.9 միլիոն տոլարէն հասնելով 38.7 միլիոն տոլարի: Արդիւնքը եղած է այն, որ ԱՄՆ դարձած է արտահանման գիծով Հայաստանի 11-րդ խոշորագոյն գործընկեր երկիրը՝ ընդհանուր արտահանման մէջ ունենալով ընդամենը 2.2% մասնաբաժին:

2008-2011թթ. դէպի ԱՄՆ արտահանման ծաւալները շարունակաբար աճած են՝ գրեթէ կրկնապատկուելով երեք տարիներու ընթացքին: Ի հակադրութիւն անոր, 2014 թուականէն սկսեալ արտահանումը սկսած է կրճատուիլ՝ 87.5 միլիոն տոլարէն հասնելով 38.7 միլիոն տոլարի: Միտումներու այսպիսի շեշտակի փոփոխութեան պատճառը կարելի է գտնել արտահանման ապրանքային կառուցուածքի ուսումնասիրութեամբ: Այսպէս, Հայաստանի Հանրապետութենէն դէպի ԱՄՆ արտահանման ապրանքային կառուցուածքին մէջ ճնշող մասնաբաժինը կը պատկանի «ալիւմին եւ անկէ պատրաստուած իրեր» ապրանքախումբին, որ որոշ տարիներու կտրուածքով կազմած է ընդհանուր արտահանման մօտ 90%-ը: Ուստի, դէպի ԱՄՆ արտահանման ընդհանուր ծաւալը մեծապէս կախ-

ուած է այս մէկ ապրանքախումբի արտահանման ծաւալներու, ինչպէս նաեւ անոր արժէքի փոփոխութիւններէն:

Արդիւնքն այն է, որ 2008-2011թթ. ընթացքին ալիւմինի միջազգային գիներու մօտ 109%-ով բարձրացումը յանգեցուց դէպի ԱՄՆ արտահանման ծաւալներու կրկնապատկման: Այսուամենայնիւ, հակառակ 2015 թուականէն ի վեր ալիւմինի միջազգային գիներու շարունակական աճին՝ ՀՀ արտահանումը դէպի Միացեալ Նահանգներ չէ վերադարձած իր նախկին մակարդակին: Կարելի է պնդել, որ վերջինիս համար պատճառ հանդիսացած է 2014թ. Եւրոմիութեան կողմէ Հայաստանին «GSP+» մաքսային ռեժիմի տրամադրումը. ի տարբերութիւն արդէն գործող «GSP» ռեժիմին, այս նոր ռեժիմը, ի թիւս այլ ապրանքներու, մաքսային արտօնութիւններ կը սահմանէ նաեւ դէպի ԵՄ ալիւմինի արտահանման համար: Արդիւնքն այն է, որ ալիւմին արտահանող Հայաստանեան ձեռնարկները վերակողմորոշուած են դէպի Եւրոպական շուկաներ (Գերմանիա, Լեհաստան, Հոլանտա եւ այլն)՝ նկատի ունենալով Միացեալ Նահանգներու համեմատութեամբ այդ երկիրներու ունեցած մաքսային առաւելութիւնները:

Ներմուծումը

Համանման անկման միտումներ գրանցուած են նաեւ ԱՄՆ-էն դէպի Հայաստան ապրանքներու ներմուծման ոլորտին մէջ: 2016թ. ԱՄՆ-էն դէպի Հայաստան ներմուծուած են 73 միլիոն տոլար ընդհանուր արժողութեամբ ապրանքներ, որ 31.8%-ով պակաս է նախորդ տարուայ ընթացքին գրանցուած ցուցանիշին: Արդիւնքն այն է, որ ԱՄՆ դարձած է ներմուծման գիծով ՀՀ 12-րդ գլխաւոր գործընկեր երկիրը՝ ընդհանուր ներմուծման մէջ ունենալով 2.2% մասնաբաժին:

Միւս կողմէ, ի տարբերութիւն արտահանման, Միացեալ Նահանգներէն կատարող ներմուծման ապրանքային կառուցուածքը առաւել բազմազան է: Ներմուծման խոշորագոյն ապրանքախումբեր կը հանդիսանան միւս եւ անոր ենթամիջերը (17%), վերգետնեայ երթեւեկութեան միջոցները (15%), միջուկային հակազդիչները (13.5%), ինչպէս նաեւ տեսողական սարքերը (11%): Բոլոր այս ապրանքախումբերու պարագային ԵԱՏՄ ծիրին մէջ սահմանուած մաքսային դրոշքաչափերը նկա-

Շար.ը էջ 15

Թանկ Աքչամին Մրցանակ Շնորհուած է «Աշխարհն Առանց Ցեղասպանութեան» Կազմակերպութեան

Քլարք համալսարանի պատմութեան փրոֆեսոր, ազգութեամբ թուրք թանկեր Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանութեան» կազմակերպութեան կողմէ շնորհուած է «Ականաւոր ճշմարտութեան ջատագով» (Outstanding Upstander Award) մրցանակ՝ արդարութեան եւ օրէնքի գերակայութեան բնագաւառին մէջ իր կատարած աշխատանքին համար:

«Աշխարհն առանց ցեղասպանութեան» կազմակերպութիւնը նպատակ ունի «պաշտպանել ամբողջ աշխարհի մէջ անմեղ մարդոց, կանխել ցեղապաշտութեան եւ նախապաշարունակներու հողի վրայ ցեղասպանութիւնը, հետամուտ ըլլալ յանցագործներու դատաւարութեան եւ վառ պահել անոնց յիշատակը, որոնց կեանքն ու մշակոյթը ոչնչացած է բռնութեամբ»:

Թանկեր Աքչամը առաջին թուրք մտաւորականներէն է, որ բացայայտօրէն կը խօսի Հայոց ցեղասպանութեան մասին: «Մենք մշտապէս հիացած ենք Ձեր խիզախ եւ նուիրուած աշխատանքով՝ փաստագրելու Օսմանեան կառա-



վարութեան կողմէ հայ ժողովուրդի դէմ գործած վայրագութիւնները: Դուք չզղադրեցաք բարձրաձայնել այդ ցեղասպանութեան մասին՝ հակառակ թուրք ազգայնականներու կողմէ մահուան սպառնալիքներուն», - ըսած է «Աշխարհն առանց ցեղասպանութեան» կազմակերպութեան գործադիր տնօրէն Է. Քենետին:

Ալի Պուհարա Մեթ. «Այս Ֆիլմը կը նուիրեմ Հրանդ Տիգրանին»

Թուրքիոյ մէջ 8 Սեպտեմբերին պիտի ցուցադրուի հայ եւ թուրք երիտասարդներու սիրոյ պատմութիւնը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը:

«Ermenihaber»-ի փոխանցմամբ, «Gerçek Gündem» թերթի կայքը կը ներկայացնէ ֆիլմի գլխաւոր հերոսներէն մէկուն՝ Արամին մարմնաւորած թուրք դերասան Ալի Պուհարա Մեթէի մեկնաբանութիւնները ֆիլմին մասին:

Արամ ֆիլմի հերոսուհին՝ Պոլսոյ համալսարանի ուսանող Իսկուհիին աւագ եղբայրն է, որ ամէն կերպով կը ջանայ խոչընդոտել քրոջ ու անոր թուրք ընկերոջ սէրը: Մեթէի խօսքով, իր մարմնաւորած հերոսը շարք մը նախապաշարունակներ ունի, որոնց պատճառով շատ խիստ ու թշնամական վարք կը դրսեւորէ:

«Որպէս հնագոյն ազգեր, մենք շատ ընդհանրութիւններ ունինք: Ես հայերը ոչ թէ որպէս «օտար» կ'ընկալեմ, այլ որպէս «մենք»-նշած է Մեթէ, աւելցնելով, որ ինք բազմաթիւ հայ ընկերներ ունի:

Դերասանին խօսքով, այս ֆիլմին մէջ նկարահանուելով ան



ջանացած է օրինակ վերցնել 2007թ. սպանուած անուանի հայ լրագրող եւ հասարակական գործիչ, «Ակօսե» գլխաւոր խմբագիր Հրանդ Տիգրանին: «Կերպարը կերտած ժամանակ շատ աւելի հակադիր բան մը կը փնտռէի. սկսայ լսել Հրանդ Տիգրանի փորձեցի հասկնալ զինք: Իմ խաղացած դերս Տիգրանի նման չէ: Իմ կերպարս չունի Հրանդ Տիգրանի դիրքորոշումները: Բայց ոճի եւ խօսքի տեսակէտէն անկէ օրինակ

Շար.ը էջ 15



MARONIAN
INSURANCE SERVICES

Since 1975, we have proudly served our community's insurance needs.

CA Insurance Lic. #0C99815



WELCOME HOME & AUTO INSURANCE

Along with all of our other *Trusted Insurance Services*






We will shop you with over 20 A-rated companies to find the best fit for your needs and budget.

CALL US FOR A PERSONALIZED QUOTE

(818) 500 9305

ՀԻՌԻՍԹՈՆԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՏՈՒԺԱԾ ԵՆ ՔԱՂԱՔԸ ՊԱՏՈՒՀԱՍԱԾ «ՀԱՐՎԻ» ՓՈԹՈՐԻԿԵՆ



ԱՄՆ-ի թեքսաս նահանգի Հիռուսթըն քաղաքը պատուհասած «Հարվի» փոթորիկէն մեծապէս տուժած են նաեւ տեղի շուրջ 3 հազար հայերը: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնբրէյս», խնդիրին վերաբերեալ «Ամերիկայի ձայն»-ը խօսած է Հիռուսթընի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու ծխական խորհուրդի ատենապետ Արեգ Սահակեանի հետ:

Ան յայտնած է, որ իրենք արդէն երկու օր է, որ դուրս եկած են տունէն ու տեղափոխուած են ընկերոջ տուն: Ետ դառնալ հնարաւոր պիտի ըլլայ միայն այն պարագային, երբ անձրեւը կտրուի ու ջուրը ետ քաշուի:

Պատասխանելով հարցին, թէ արդեօք տեղի հայկական առաքելական եկեղեցին օգնութիւն կը ցուցաբերէ՞ համայնքի անդամներուն, Սահակեան նշած է. « Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին եւ թիկունք կանգնել

անոնց: Այս պահին մեր ծխական խորհուրդի անդամներուն մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թէ ինչպէս պիտի օգնենք մեր ժողովուրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու չօլիւր՝ Տէր Մարտիրոս Յակոբեան կ'աշխատի հայ համայնքի անդամներուն հետ հեռախօսով կապ պահպանել: Կը փորձենք օգնել որքանով որ կրնանք, սակայն այս իրավիճակին մէջ շատ դժուար է այդ մէկը»:

Սուրբ Գէորգ հայկական եկեղեցու ծխական խորհուրդի ատենապետն ընդգծած է, որ տեղական իշխանութիւնները պատշաճ օգնութիւն կը ցուցաբերեն մարդոց:

«Անոնք նաեւ օգնեն ժողովուրդին: Շատերը փակուած մնացած են իրենց տուններուն մէջ եւ ջուրի պատճառով չեն կրնար դուրս գալ: Այդ առումով իշխանութիւնները օգնութիւն կը տրամադրեն եւ զանոնք դուրս կը բերեն նոյնիսկ ուղղաթիւններով», - յայտնած է ան:

Ի ՏԵՐ ՀԱՆԳԵԱՒ Տ. ԱՌՆԱԿ Ա. ՔՅՆՅ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

Հայաստանեայց եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդարանը խոր կակիծով կը հաղորդէ որ թեմի երիցագոյն հոգեւորականներէն՝ Արժշ. Տ. Առնակ Ա. Քհնյ. Գասպարեան իր մահկանացուն կնքեց իր բնակարանին մէջ՝ Երկուշաբթի Օգոստոս 28-ին: Ան 97 տարեկան էր:

Վախճանեալ Տէր Առնակ մօտ եօթ տասնամեակ իր կրօնական պատրաստութիւնն ու գիտութիւնը մեծ նուիրումով ի սպաս դրած է մեր թեմի հոգեւոր արթնութեան եւ գիտակցութեան ի նպաստ: Ան վարած է բազմաթիւ պատասխանատու պաշտօններուն թէ ազգային եւ թէ միջազգային վարչական եւ կրօնական կազմակերպութիւններու մօտ՝ արժանանալով բոլորին գնահատանքին:

Նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաթակ Արք. Պարսամեանի՝ հանգուցեալ Տէր Առնակ Ա. Քահանայի Տան Կարգը պիտի կատարուի Երկուշաբթի Սեպտեմբեր 11, երեկոյեան ժամը 8:00-ին, իսկ վերջին Օծումը, Ս. Պատարագի ընթացքին, Երեքշաբթի, Սեպտեմբեր 12, առաւօտեան ժամը 10:30-ին՝ Ֆէրլոն Նիւ ձըրգիի Սրբոց Դեոնղեանց եկեղեցու մէջ:


Առաջնորդ Սրբազան Հայրը հրահանգած է որ Տէր Առնակի վախճանման քառասունքին առիթով, անոր հոգիի խաղաղութեան համար, թեմի բոլոր եկեղեցիներուն մէջ մասնաւոր Հոգեհանգստեան Պաշտօն կատարուի Կիրակի՝ Հոկտեմբեր 8-ին:

ՏԵՐ ԱՌՆԱԿ ԱՒԱԳ ՔԱՀԱՆԱՅ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Տ. Առնակ Ա. Քհնյ. Գասպարեան, աւագանի անունով Մինաս, ծնած է Փետրուար 27, 1922-ին Մարաշ)Թուրքիա(: Ծնողներուն՝ Սարգիս եւ Թրֆանտա)Մանուկեան(Գասպարեաններու հետ գաղթած է Հայէպ)Սուրիա(: Նախնական կրթութիւնը առած է ազգային վարժարանին մէջ, ապա՝ 14 տարեկանին, 1936-ին, մեկնած է Երուսաղէմ եւ աշակերտած Պատրիարքարանի Դպրեվանքին: 1940-ին սարկաւագ ձեռնադրուած է, իսկ 1944-ին վերադարձած է Հայէպ եւ պաշտօնավարած Զաւարեան նախակրթարանի մէջ:

Օրուան Առաջնորդ լուսահոգի Տիրան Արք. Ներսոյեան գինք Միացեալ Նահանգներ հրաւիրած է 1947-ին՝ որպէս զի իր ուսումը շարունակէ: Ան յաճախած է Նիւ Եորք քաղաքի ձէնէրըլ Թէօլոճիզըլ Սեմինարին եւ 1949-ին ստացած է Աստուածաբանութեան Մագիստրոսի աստիճանը:

1948-ին քահանայ ձեռնադրուած է Տիրան Արք. Ներսոյեանի ձեռամբ՝ Նիւ Պրիթըն Գընէթիքըթի Ս. Համբարձում եկեղեցու մէջ:



1951-ին ամուսնացած է Վալոլէթ Ասլանեանի հետ: Ան շարունակած է իր ուսումը Հարթֆըրտ Սէմինարիին մէջ եւ 1951-ին ստացած է Քրիստոնէական Կրթութեան Մագիստրոսի աստիճանը: Լման ժամանակով հոգեւոր հովիւ նշանակուած է 1951-ին՝ Տիթթոյթ Միշիկընի ծովին: Իր շրջանին, Սաութֆիլտ Միշիկընի մէջ, կառուցուած է Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին: 1962-ին տեղափոխուած է Նիւ ձըրգիի Պըրկըն Գառնիթի նորակազմ ծովին՝ ուր եւս իր ջանքերով կառուցուած է Ս. Թովմաս եկեղեցին: Այս ծովին մէջ ան ծառայած է մօտ 30 տարի՝ երբ հանգստեան կոչուած է: Այդ շրջանին ան եկեղեցական խորհուրդներ կատարած է, ծովներ այցելած է եւ Ս. Պատարագ մատուցած: Առաջնորդական թեմին մէջ առաջին անգամն ըլլալով ան հաստատած է Աւագներու Ընկերակցութիւնը՝ հանգստեան կոչուածներու եւ տարեցներու համար: Ան գործօն անդամը եղած է Թէնէֆլայի Հոգեւորականներու Ընկերակցութեան՝ 12 տարի վարելով ատենապետի պաշտօնը:

Տէր Առնակ 8 տարի եղած է Առաջնորդարանի թեմական Խորհուրդի անդամ, չորս տարին՝ որպէս ատենապետ: Անդամ՝ Ս. Ներսէս Ընծայարանի Աւանդապահ Մարմինի՝ 1962-1986:

Որպէս գնահատանք իր արդիւնաւոր հոգեւոր սպասաւորութեան՝ երջանկալիշատակ Վազգէն Ա. Հայրապետէն ստացած Լանջախաչ կրելու իրաւունք, Աւագ Քահանայի աստիճան, Սրբատառ Կոնդակ քահանայական ձեռնադրութեան 40 եւ 50 ամեակներուն առիթով: Տէր Հայրը իր անձնական միջոցներով հրատարակած է երկու գիրքեր:

Վախճանեալ Տ. Առնակ Քհնյ. Գասպարեան իր ետին կը թողու երէցկիւնը՝ Վալոլէթ, գաւակները՝ Ստեփան, Լորի, Մարօ, Արտիս եւ Թովմաս, եւ անոնց ընտանիքներն ու ութ թոռնիկներ:

ԴԻԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

GARNI

Nourish your hair with natural products

www.GarniUSA.com
Pasadena, CA 91102, USA

ՎԱՐՁՈՒ ՄՐԱԸ
ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԵՈԳԻ ԸԱՍԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ԸԱՍԱՐ

1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ԵՏՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

ՎԵՐԱՄՈՒՏԸ ՄԵՐՏԻՆԵԱՆ ՀԱՅ ԱԲԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԵՆ ՆԵՐՍ



Վերամուտ է: Դպրոցական կեանքի վերադարձի օրն է: Մերտինեան վարժարանի տնօրէնութիւնը, ուսուցչական կազմը եւ պաշտօնէութիւնը, անձկութեամբ կը սպասէին աշակերտներուն ժամանման, որոնք ոգեւորութեամբ, իրենց պայծառ դէմքերով համ ու հոտ պիտի տային վարժարանիս:

Մերտինեան Հայ Աւետարանական վարժարանը այն ապահով միջավայրն է, ուր մանուկը կը յաճախէ, ո՛չ միայն, ուսում ու գիտելիք ստանալու, այլ հոն կը թրծուի անոր նկարագիրն ու ազգային դիմագիծը: Մերտինեան Հայ Աւետարանական վարժարանը տարիներ շարունակ իր կրթական ծրագիրով, քրիստոնէական հաւատքով կը սպառազինէ հայ աշակերտը, որպէսզի ան դառնայ վաղուան առաջնորդ հայը:

Երկուշաբթի, Օգոստոս 21-ին, Մերտինեան Հայ Աւետարանական վարժարանը, բոլոր հայ կրթօճախներուն հետ համատեղ, երկու ամիսներու վրայ երկարող ամրան արձակուրդէն ետք, իր դռները բացաւ իր աշակերտներուն ու ծնողներուն դիմաց ու 2017-2018 տարեշրջանը սկսաւ նոր տեսլականով, նոր մարտահրաւէրներով:

Բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ վարժարանիս, Արամ եւ Անայիս Տ. Պուլլուրճեանն սրահին մէջ: Աշակերտներէն բացի ներկայ էին Վեր. Արա Չագրեան, վարժարանիս պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ մեծ թիւով ծնողներ: Յայտագիրը սկսաւ պետական եւ ազգային ուխտով եւ ապա քայլերգներով Տիկին Ալիս Տէր Գէորգեանի ղեկավարութեամբ եւ աշակերտներու կատարողութեամբ, որուն յաջորդեց Սաղմոս 121-ի արտասանութիւնը, կրօնի բաժանմունքի պատասխանատու Տիկ. Լենա Էքմէքճեանի առաջնորդութեամբ:

Վարժարանիս տնօրէնուհի Տիկ. Լինա Արսլանեանը բարի գալուստի խօսքերով ողջունեց ներկաները եւ փառք տուաւ Աստուծոյ՝ իր ընծայած բարիքներուն եւ նոր ուսումնական տարեշրջան մը սկսելու առիթին համար: Ան

կարեւորեց հայկական կրթօճախներու դերը սփիւռքի մէջ հասակ առած մանուկի ինքնութեան ճանաչման ու ամրապնդման հոլովոյթին մէջ: Դրուստեց ծնողները, որոնք գիտակից հայ վարժարանի դերին ի գին ամէն գոհորութեան յանձն կ'առնեն իրենց մանուկը առաջնորդել դէպի հայ վարժարան: Ապա Տիկին Արսլանեան ներկայացուց 2017-2018 տարեշրջանի ուսուցչական կազմն ու պաշտօնէութիւնը, բոլորին մաղթելով առողջ, յաջող եւ իրագործումներով լի տարեշրջան մը:

Տիկին Արսլանեան վերջին խօսքը ուղղեց ծնողներուն, յանձնարարելով, որ սերտ կապեր ունենան դպրոցին հետ՝ կամաւոր ծառայութիւններ մատուցելով անոր: Ապա ան հրաւիրեց վարժարանիս հոգաբարձութեան կազմի ատենապետ՝ Դոկտ. Վահէ Նալպանտեանը, որ աշակերտներուն իր բարի գալուստի խօսքը ու բարեմաղթութիւնները փոխանցեց:

Վեր. Արա Չագրեանի բարեմաղթութիւններով, օրհնութեան աղօթքով եւ տէրունական աղօթքի երգեցողութեամբ յայտագիրը վերջ գտաւ: Աշակերտները ուղղուեցան իրենց դասարանները՝ սկսելու իրենց 2017-2018 տարեշրջանի առաջին օրը:

Նոյն օրը ժամը 9:30-ին տեղի ունեցաւ նաեւ Մերտինեան վարժարանի Նախամանկապարտէզի վերամուտի հանդիսութիւնը:

Վարժարանիս տնօրէնուհին բարի գալուստ մաղթեց բոլորին, անհրաժեշտ տեղեկութիւնները տուաւ ներկաներուն: Տիկին Սիլվի Պարտաքճեանի աղօթքէն ետք, խօսք առաւ Նախամանկապարտէզի պատասխանատու Տիկ. Մարիթան Գէորգեանը, որ իր կարգին ողջունեց հին ու նոր ծնողները, վստահեցնելով զանոնք, որ Մերտինեանի Նախամանկապարտէզին մէջ իրենց զաւակները պիտի վայելեն սէր, գուրգուրանք եւ հոգածութիւն: Ապա բոլորը ուղղուեցան իրենց դասարանները, ուրկէ կէսօրին մեկնեցան տուն:

Բարի վերադարձ դպրոց ու բարի տարի:

ՍՓԻՒՔԱՅԱՅ ԿԵԱՆՔ

ԿԵՏԻԿԵԱՆԻ ՖԻԼՄԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՓԱՌԱՏՕՆԻՆ

Ֆրանսահայ շարժանկարի բեմադրիչ Ռուպերթ Կէտիկեանի 2017ին նկարահանուած The House by the Sea («Մովափի Առանձնատունը») ֆիլմը պիտի ցուցադրուի Վենետիկի այս տարուան 74րդ ֆիլմի փառատօնի օրերուն, ըստ ARKA լրատուական գործակալութեան:

Դէպքերը տեղի կ'ունենան Մարսէյլի մօտ գտնուող ծովածոցի մը մէջ, ուր մահամերձ հօր տան մէջ կը հաւաքուին իր երեք զաւակները՝ Անժելան, Ժոզեֆն ու Արմանը: Անոնք կը մտածեն ընտանեկան փոքրիկ ճաշարանի ձակատագրի մասին: Տան մէջ ստեղծուած ջերմ մթնոլորտը կը խոնգարուի երբ մօտակայ ծովածոցէն Մարսէյլ կը ժամանէ մարդերով բեռնաւորուած նաւ մը եւ տակնուվրայ կ'ընէ անոնց կեանքը...

ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐԲԻԱ -ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Վերջեւ Պերլինի մէջ պաշտօնապէս հիմնուած է գերմանա-թուրքահայկական բարեկամութեան նոր ընկերութիւն մը, որ կը ղեկավարուի Տրեգաէն քաղաքի սիմֆոնիք նուագախումբի տնօրէն՝ Մարկոս Ռինդի եւ գերմանաթուրք հայ երգահան ու կիթառիստ Մարգ Սինանի կողմէ:

Վերոյիշեալ ընկերութիւնը 2016ի համար ծրագրած էր Պոլսոյ մէջ Եղեւնի 100-ամեակին նուիրուած համերգ մը կազմակերպել, սակայն Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութիւնը թոյլ չէր տուած համերգի կազմակերպին, թուրքիոյ հետ քաղաքական լարուածութիւնը չսրելու համար:

Սոյն նախաձեռնութիւնը պաշտպանողներու մէջ են Պոնթեսթակի ձախակողմեան կուսակցութեան առաջնորդ՝ Դիտմար Բարցչը, պատմաբան Վուլֆկանանկ Գուստը, կանաչներու կուսակցութեան նախարար՝ Ճեմ Օզտէմիրը, վիպասան Վարուժան Ոսկանեանը, եւ շարք մը գերմանացի, թուրք եւ հայ արուեստագէտներ ու գիտնականներ:

ՊՈԼՍՈՅ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ ՀԱՍԵՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Սեպտեմբերի 1ին Հայաստանի Սփիւռքի Նախարարութեան նախաձեռնութեամբ Երեւանի Արամ խաչատուրեան համերգասրահին մէջ տեղի ունեցաւ Պոլսոյ վարդանանց երգչախումբի համերգը, որ ձօնուած էր պետական ակադեմիական երգչախումբի գեղարուեստական ղեկավար՝ Յովհաննէս Չէքիճեանի ծննդեան 90 ամեակին:

Համերգի աւարտին Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեան «կոմիտաս» մետալով պարգևատրած է երգչախումբի դաշնակահարուհի Լիւսի Գահվէճիօղլուն: Խմբավար Ատրուշան Հայաճեան եւս պարգևատրուած է (նախարարութեան շնորհակալագրով: Այս առթիւ պատուոյ գիրեր ստացած են մենակատարներ Անէթ Մէհթէրեան, Յակոբ Գուլյումճեան եւ Գէորգ Թերզեան:

Հետաքրքրուած ե՞նք իրե՞նց փոխարժեքով ստանալ՝

- Հայկական երգարաններ
- Կիլիկիոյ պատմական գիրքեր
- Ցեղասպանութեան հետ առընչուած գիրքեր

Եթէ ունիք նման գիրքեր եւ կը փափաքիք զանոնք վաճառել, կը խնդրենք մեզի հետ կապ հաստատել հեռաձայնելով կամ e-mailով՝ **ՎԱՀԷ ԱՉԱԳԱՆԻԱՆԻ:**

Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-354-5924
vamedia@yahoo.com



ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave Pasadena, CA 91104

Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով հեռաձայնել՝ (626) 398-0506

Massis Weekly

Volume 37, No. 33

Saturday, September 9, 2017

European Countries in Centre of Secret \$3bn Azerbaijani Money Laundering Scheme Aliyev Blames 'Armenian Lobby' for the Scandal



LONDON -- Azerbaijan's ruling elite operated a secret \$3bn slush fund for two years to pay off European politicians and make luxury purchases, an investigation shows, the BBC reports.

The money was allegedly channelled through four UK-based opaque companies.

People said to have been paid include European politicians who adopted a favourable attitude to the government.

There is no suggestion that all the recipients were aware of the original source of the money, it added.

The secret fund, nicknamed the Azerbaijan Laundromat, operated for two years until 2014, according to

the investigation, carried out by a consortium of European newspapers and published by the Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP).

The origin of the money was unclear, the report said, but there was "ample evidence of its connection to the family of President Ilham Aliyev".

At the time the scheme allegedly took place, the oil-rich ex-Soviet state was being accused of systematic corruption, vote-rigging and abuses, including the jailing of opposition politicians, human rights activists and journalists.

Much of the money was said to

Continued on page 4

New Vartenis to Martakert Highway Linking Armenia and Karabakh Inaugurated



STEPANAKERT -- A newly built second highway connecting Armenia to Nagorno-Karabakh was inaugurated in the presence of President Serzh Sarkisian and other senior officials on Friday.

Work on the 115-kilometer-long road began in 2011 and was essentially completed months before the inauguration ceremony, costing 17 billion drams (\$36 million) in funding. The

Armenian and Karabakh governments footed 56 percent of the bill.

The rest of the sum was raised by the Hayastan All-Armenian Fund in annual telethons broadcast from Los Angeles in 2013 and 2014. In a statement on the ceremony, the pan-Armenian charity headquartered in Yerevan noted the "strategic significance" of

Continued on page 4

EU Gearing Up for New Accord With Armenia

YEREVAN -- The European Union is making final preparations to sign a landmark treaty with Armenia in November, the head of the EU Delegation in Yerevan, Piotr Switalski, said on Wednesday.

"I am fresh from [a trip to] Brussels, I landed in Yerevan at 5 o'clock this morning," Switalski told reporters. "Based on my conversations with all persons tasked with preparing for the signing of the agreement, I can say that everything is going according to plan."

"People [in Brussels] are working very hard so that we can sign the agreement at the [EU's] Eastern Partnership summit in November," he said. "On the EU side, we are preparing everything."

The Comprehensive and En-

hanced Partnership Agreement (CEPA), finalized in March, is designed to deepen the EU's political and economic relations with Armenia. It reportedly contains the main political provisions of a more far-reaching Association Agreement which the two sides nearly concluded in 2013.

President Serzh Sarkisian prevented the signing of that accord with his unexpected decision to seek Armenia's accession to the Russian-led Eurasian Economic Union (EEU). The move was widely attributed to Russian pressure exerted on the Armenian government.

Sarkisian dismissed late last month suggestions that the planned alternative deal with the EU may also collapse at the last minute.

19 People Indicted for Attacking Anti-Erdogan Protesters in Washington, DC



WASHINGTON, DC -- A grand jury in the Washington, DC has issued indictments for 19 people, including 15 identified as Turkish security officials, for attacking protesters in May 2017.

The indictments, announced on Tuesday, charge the defendants with attacking peaceful demonstrators who were protesting against the visit of Turkish President Recep Tayyip Erdogan on May 17.

All 19 are charged with conspiracy to commit a crime of violence, a felony punishable by a statutory maximum of 15 years in prison. Several face additional charges of assault with a deadly weapon.

Sixteen of the defendants had already been charged on June 13; Tuesday's indictment adds three new defendants, all Turkish security officials.

All but two of the 19 remain at large. Two Turkish-American businessmen were arrested in June for their roles in the daylight attack on protesters and face an initial court hearing on September 7.

Of the other 17, two are Canadi-

ans, and the rest are Turkish nationals.

Video of the protest showed security guards and some Erdogan supporters attacking a small group of protesters with their fists and feet.

Men in dark suits and others were recorded repeatedly kicking one woman as she lay curled up on a pavement. Another wrenched a woman's neck and threw her to the ground. A man with a bullhorn was repeatedly kicked in the face.

After police officers struggled to protect the protesters and ordered the men in suits to retreat, several of the men dodged the officers and ran into the park to continue the attacks. In all, nine people were hurt.

On the day of the violence, police detained two members of Erdogan's security detail but released them shortly afterwards. Two other men were arrested at the scene - one for aggravated assault and the other for assaulting a police officer.

American officials strongly criticised Turkey's government and

Continued on page 3

OSCE Office in Yerevan Closed



YEREVAN-- The OSCE has closed its Office in Yerevan on Thursday.

The Organization opened its field presence in Armenia in 2000. During the years of its operation, the OSCE Office in Yerevan and its dedicated staff promoted the implementation of OSCE principles and commitments, conducted successful operations and implemented valuable projects in all three OSCE dimensions of security – the politico-military, the economic and environmental and the human dimension.

The OSCE's activities in the country included, among others, assistance with police reforms, promoting environmentally-sound natural resources

management, support for streamlining the national regulatory frameworks affecting business activity, and support to formulation and implementation of reforms affecting the justice system and electoral management.

The closure of the OSCE Office in Yerevan follows months of negotiations and extensive efforts by the 2016 German OSCE Chairmanship and the 2017 Austrian OSCE Chairmanship to reach consensus among OSCE participating States on the extension of the Office's mandate.

The Organization will seek to continue its engagement with Armenia in line with existing OSCE commitments.

China and Armenia to Deepen Military Ties



BEIJING-- China's Defense Minister Chang Wanquan and his visiting Armenian counterpart Vigen Sargsian reportedly agreed to deepen military ties between their countries when they met in Beijing on Monday.

"The sides concurred that it is necessary to step up efforts to deepen Chinese-Armenian cooperation in the area of defense, especially given the existence of potential for that," the Armenian Defense Ministry said in a statement on their talks. "They reached an agreement to intensify mutual contacts."

The two ministers signed after the talks an agreement on the release of 10 million yuans (\$1.5 million) in fresh Chinese military aid to Armenia.

Earlier in the day, Sargsian visited the Beijing headquarters of the China Poly Group, a state-owned business conglomerate engaged, among other things, in exports of Chinese-made weapons. The Defense Ministry said he and top Poly Group executives "expressed readiness to continue active discussions on prospects for mutually beneficial bilateral defense cooperation." No details were reported.

Chinese-Armenian military ties

appear to have already deepened in the last several years. A top Chinese military official, Rear Admiral Guan Youfei, visited Yerevan in April for talks with Sargsian as well as the chief of the Armenian army staff, Lieutenant General Movses Hakobian, and Deputy Defense Minister Davit Pakhchyanian. The latter oversees the Armenian defense industry.

"Agreements were reached on expanding cooperation and implementing a number of mutually beneficial projects in the area of defense," the Armenian Defense Ministry said at the time.

Sargsian's predecessor, Seyran Ohanian, paid an official visit to Beijing in December 2013 less than two years after two states signed an agreement on "military and military-technical cooperation."

News reports said in 2011 Armenia has acquired Chinese AR1A multiple-launch rocket systems with a firing range of more than 100 kilometers. Yerevan did not officially confirm that, though. So far the Armenian military has demonstrated only WM-80 rockets systems that were supplied by China in the late 1990s.

Azerbaijan Opens Fire During OSCE Monitoring Near Armenia's Chinari Village



YEREVAN -- The OSCE monitoring group was unable to conduct monitoring works on the Armenian-Azerbaijani border due to Azerbaijani gunfire in the direction of Armenia's Chinari village in northern Tavush province, the Armenian Defense Ministry stated.

The ministry spokesman, Artsrun Hovannisian, said that Azerbaijani forces opened fire towards officials from the Organization for Security and Cooperation in Europe while they monitored the ceasefire regime along the two countries border. The OSCE officials travelled to that area on a regular monitoring mission. Several other OSCE observers were due to assess the situation at that section of the heavily militarized frontier from the Azerbaijani side.

"The Azerbaijani side fired at the

monitoring team near the village of Chinari," Hovannisian told RFE/RL's Armenian service (Azatutyun.am). "The monitoring team was unable to carry out its mission for a fairly long time."

According to Hovannisian, the longtime chief of the mission, Andrzej Kasprzyk, was among the OSCE field observers who allegedly came under fire near Chinari.

Earlier Armenian foreign ministry spokesman Tigran Balayan tweeted on the matter: "Azerbaijani armed forces opened fire during OSCE monitoring on the state border with Armenia in Tavush province".

The OSCE and, in particular, its special observer mission tasked with monitoring ceasefire in the Nagorno-Karabakh conflict zone issued no statements on the reported incident as of late afternoon.

Professor Taner Akçam Receives 'Upstander' Award from World Without Genocide


WORCESTER — Clark University history professor Taner Akçam will be honored with the 2018 Outstanding Upstander Award from the World Without Genocide organization for his work promoting justice and the rule of law. He will formally receive the award at the organization's annual gala in May of 2018 in Minneapolis.

Akçam is one of the first Turkish intellectuals to acknowledge and openly discuss the Armenian Genocide. He holds the only endowed chair dedicated to research and teaching on this subject.

Akçam is an outspoken advocate of democracy and free expression since his student days at Middle East Technical University in Ankara, he is an internationally recognized human rights activist.

World Without Genocide works "to protect innocent people around the world; prevent genocide by combating racism and prejudice; advocate for the prosecution of perpetrators, and remember those whose lives and cultures have been destroyed by violence."

China's President Xi Jinping and his Armenian counterpart Serzh Sarkisian apparently discussed defense issues at their March 2015 talks in Beijing. A 5-page joint communique released by them after the talks said the two nations will "continue their practical partnership in areas such as mutual visits by military delegations, training of military personnel, and provi-



Previous recipients of the World Without Genocide award include Eli Rosenbaum, Director of Human Rights Enforcement Strategy and Policy at the U.S. Department of Justice; Claudia Paz y Paz, former Attorney General of Guatemala; and Magistrate Judge Peggy Kuo, a former prosecutor at the United Nations International Criminal Tribunal for former Yugoslavia.

sion of military aid."

The declaration also said Xi and Sarkisian noted "mutual understanding on issues relating to pivotal interests and concerns of the two countries."

Defense Minister Sargsian was cited by his press office as telling Chang that Armenia supports China's increased role in "confronting contemporary global challenges."

The Challenge of “Amote” Is It a Shame or a Right?



By Sona Zeitlian

AGBU Hye Geen organized a most original debate about a cultural question which has divided different age-groups. The perennial question is whether “amote” is meant to shame by seeking the preservation of traditional values, or whether as a right, it must yield to the trends of our times. After all, we now live “in a culture that teaches us to promote and advertize ourselves and to master the skills required for success.”

The challenge of “amote” had intrigued a large group gathered at the newly renovated AGBU Vatche and Tamar Manoukian Center in Pasadena, on Saturday August 19, 2017.

After the welcoming remarks of AGBU Hye Geen Committee member Silva Kardjian, well-known actress and playwright Lory Tatoulian presented an entertaining song and dance sketch. Performing in the theater since she was 8-years old, Lory is recognized for her contributions to the Armenian-American theater and was awarded a grant from the National Endowment of the Arts. Touching upon the challenge of “amote,” she addressed light-hearted instances of “amote” to the attendees of different ages and warned them about the consequences of gossiping, which travels with the speed of lightning. She also advised them to be cautious when “picking an odar” as a companion.

After the pleasant interlude, the guest speakers took up the challenge of “amote.” Armenia-born Armenui (Amy) Ashvanian, a distinguished prosecutor also teaching at Glendale University College of Law, was recently selected to participate in the U.S. State Department’s Overseas Prosecution Department Assistance and Training Program, and traveled to Armenia for the introduction of reforms in the criminal justice system.

Presenting “The Benefits of Amote,” the speaker referred to the responsibility of preserving Armenian traditions and stated that “amote” is a component of culture, which connects people, transmits enduring moral values and reinforces our national identity. She also warned that excessive use or abuse of “amote” causes undue confusion, humiliation and resentment. However, in times of rapid social

change and uncertainty, “amote” is a useful tool of moral guidance for parents, provided it assures equal treatment of sons and daughters. Then she dwelt on discriminatory practices prevalent in authoritarian societies, where “amote” arouses feelings of distress. In this sense, Armenian patriarchal households should beware of “amote” for fear of rendering girls too submissive and robbing them of their self-confidence, self-respect and honest self-confrontation. Finally, she cautioned that “amote” should adapt to living conditions and national needs. She also warned that in oppressive atmospheres, “amote” is internalized and domestic violence prevails to the detriment of the social fabric.

The first speaker’s thoughtful presentation was followed by another with a different perspective. Armenia-born Angela Barseghian, an attorney in private practice took the stand that ““Amote” Restricts Personal Achievements.”

She began with a bold statement about the validity of “amote” as a means of preserving traditions and enriching Armenian life. Instead, she denounced it as a means of enslaving people and controlling women. She was critical of church teachings and overlooked the role of the Church as the only institution that had unified and sustained Armenians throughout much of their turbulent history. She was also critical of the post Soviet Armenian state, accusing it of protecting special interests, instead of empowering the people and promoting their civil rights. Bluntly renouncing conformity to the tenets of religious and secular national institutions, as well as the traditional strictures of “amote,” she concluded that instead of being guided by shared values, free speech should be encouraged, personal needs should take precedence, and that we should be motivated by conscious personal choices.

Angela Barseghian’s failure to acknowledge the function of national institutions and a whole system of human values necessary for insuring stability and for building character raised many questions and energized a lengthy exchange of opinions.

AGBU Hye Geen’s trendsetting event created great interest. The challenge of “amote” was taken up by an appreciative audience and the debate continued...

Aurora Initiative Announces the Lamya Haji Bashar Scholarship



YEREVAN -- The Aurora Humanitarian Initiative has announced a new annual scholarship for Yazidi students, established in partnership with renowned Yazidi human rights activist Lamya Haji Bashar.

It is the latest addition to the Gratitude Scholarship Program, a \$ 7 million initiative established in gratitude to the people from countries who offered shelter and food to those displaced by the Armenian Genocide more than a century ago.

The first beneficiary of the ‘Lamya Haji Bashar Scholarship’ is Aido Khoro Omar, a 18-year-old student from Mosul, Iraq, a city ravaged by violence since 2014. Aido was selected for his academic excellence and ambition to create education opportunities for orphans in Iraq, for whom access to life-enriching learning has been disrupted.

The ‘Lamya Haji Bashar Scholarship’ will be awarded annually in recognition of Lamya’s fight for survival from sexual enslavement by the Islamic State in 2014. Following many failed attempts, Lamya eventually escaped enslavement in 2016 only to be caught in a landmine explosion that left her with extensive injuries. Today, Lamya remains dedicated to her work as a public advocate in Germany, raising awareness for the plight of the Yazidi community around the globe.

“Lamya is a role model for all of us, especially for young people fighting for social justice around the world. She is a shining example of the integrity and dedication that the Aurora Humanitarian Initiative strives to recognize and inspire in young leaders,” said Ruben Vardanyan, co-founder of the Aurora Humanitarian Initiative and the United World College (UWC) in Dilijan. “As UWC Dilijan strives to bring together aspiring young leaders from around the world, the ‘Lamya Haji Bashar Scholarship’ reminds our students that education can be a force for peace,” Vardanyan added.

“This scholarship is the opportu-

nity of a lifetime for young people from my community. I am grateful to the Aurora Humanitarian Initiative for opening the door to a global education that will be transformative for these students who have suffered and overcome profound obstacles,” said Lamya Haji Bashar.

Aido will study in the two-year International Baccalaureate program on a full scholarship that includes tuition, accommodation and expenses at UWC Dilijan in Armenia, an international boarding school that hosts students from 82 countries. “Through an experiential learning curriculum that taps energy and idealism, Aido will be provided a platform both to educate his peers on Yazidi culture, ensuring its rich history is not forgotten, and to put gratitude into action so that he may make his dreams a reality for the orphans of Iraq,” said Denise Davidson, Head of UWC Dilijan.

Aido will join 10 other young beneficiaries of the 2017 Gratitude Scholarship Program, each of whom has been chosen for their academic potential and social engagement. Together, the 11 students come from Syria, Lebanon, Palestinian Camps in Lebanon, Palestine, Israel, Jordan, Greece, Egypt, Ethiopia, and Iraq. Each is either a refugee or displaced, living in extreme poverty, or living with the loss of a parent or guardian. The scholars will begin their studies in September at one of the 17 UWC schools and colleges around the world.

The Gratitude Scholarship Program is a joint undertaking of the Aurora Humanitarian Initiative and the Near East Foundation. Over the course of the program, 100 promising students from countries affected by conflict, displacement and poverty will benefit from the opportunity to study at one of the 17 UWC schools and colleges based on four different continents. To-date, 21 young scholars have begun their studies in the UWC College network with support from the Gratitude Scholarship Program.

19 People Indicted

Continued from page 1

Erdogan's security forces for the violence; the Department of State summoned Turkey's US ambassador to complain. The Turkish Foreign Ministry then summoned the US ambassador to protest the treatment of the

detailed security guards.

Rex Tillerson, the US secretary of state, said in June that the charges "send a clear message that the United States does not tolerate individuals who use intimidation and violence to stifle freedom of speech and legitimate political expression".

Ambassador Nina Hachigian Guest of Honor at St. John Garabed Church Gala

SAN DIEGO, CA – The organizing committee of the 5th Bridge to the Future Gala is pleased to announce that Her Excellency Nina Hachigian will be the Guest of Honor at the event on September 30, 2017. The gala is taking place at the picturesque Sheraton Hotel & Marina Bay Tower. The theme, "Carnival in Venice," sets the stage for an evening inspired by romantic Italy. The purpose of the event is to raise funds to construct a state-of-the-art church campus near Del Mar that will become the new spiritual and cultural home for the Armenian community of San Diego, as well as a destination for Armenians worldwide.



Ms. Hachigian served as the second U.S. Ambassador to the Association of Southeast Asian Nations (ASEAN) from 2014-2017. During her tenure, the United States established a strategic partnership with ASEAN, held the first Leaders' Summit in the United States, launched a Presidential initiative on economic cooperation and grew the youth program to over 100,000 members. She also was a founder of WASA, Women Ambassadors Serving America. She was awarded the Meritorious Honor Award for her Ambassadorial service.

Prior to that, Ms. Hachigian was a Senior Fellow and a Senior Vice President at the Center for American Progress focused on Asia policy, was the co-director of Asia policy for the Obama campaign, and was the director of the RAND Center for Asia Pacific Policy. In early August, Los Angeles Mayor Eric Garcetti appointed her as deputy mayor for the newly created Mayor's Office of International Affairs. Her late father, Dr. Jack Hachigian, lived in San Diego for many years and was a founding member of the Trust Fund Committee of St. John Garabed Armenian Church.

Dan Cohen, co-anchor of CBS News 8 This Morning and CBS News 8 at 11 a.m., will be the Master of Ceremonies and Auctioneer. Dan has been honored with three Emmy Awards for his exceptional journalism and is beloved throughout San Diego. It's Dan's second year hosting this event.

New Vartenis to Martakert Highway

Continued from page 1

the project.

Passenger and cargo traffic between Armenia and Karabakh has until now been mainly carried out through a highway passing through Lachin, one of the seven districts in Azerbaijan proper that were partly or fully occupied by Karabakh Armenian forces during the 1991-1994 war.

The Lachin road stretches for more than 80 kilometers from the Karabakh capital Stepanakert to the southeastern Armenian town of Goris. It was built in 1997 with the financial assistance of the Armenian Diaspora and the late U.S.-Armenian billionaire Kirk Kerkorian in particular.

The second highway runs from

He is a close friend of San Diego's Armenian community and a passionate supporter of the new church campus.

Notable chefs and restaurateurs from around San Diego will be serving some of their signature dishes as appetizers in stations during the cocktail reception. Guests will also be treated to a gourmet dinner with fine wines, live auction, entertainment by NRG Music & Production, celebrity guest vocalist, Monica Louwerens, \$10,000 raffle prize, and more.

The Trust Fund Committee is organizing the event under the auspices of Parish Priest Very Rev. Fr. Pakrad Berjekian. The goal is to raise \$150,000 to begin the construction of a new church campus near Del Mar, California. Table sponsorships are available for \$10,000, \$5,000, \$3,000, \$2,000 and \$1,000, with generous donor benefits for each level. Individual tickets are \$250 per person. A portion of the ticket price is tax-deductible.

To order tickets online or receive updates, visit www.stjohngarabed.org. Also look for "Bridge to the Future" on Facebook at www.facebook.com/BridgetotheFutureSD/ or [@BridgetotheFutureSD](https://www.facebook.com/BridgetotheFutureSD). A special hotel room rate of \$169 is available until 9/1/17 at the Sheraton Hotel and Marina Bay Tower. For reservations, call (619) 291-2900 and reference "Armenian Church of San Diego." For more information about Gala 2017, call (619) 884-8983.

the northern Karabakh town of Martakert to Vartenis in eastern Armenia through the Kelbajar district that has been under Karabakh Armenian control since 1993.

Officials say that the new highway will not only shorten travel time between Yerevan and northern Karabakh but also stimulate economic activity in nearby rural communities and bring more tourists to the Armenian-populated territory. In particular, it will significantly facilitate visitors' access to two medieval Armenian monasteries located in the area.

The Vartenis-Martakert road should also benefit an Armenian company mining gold and copper in northern Karabakh. It is Karabakh's single largest corporate employer and taxpayer.

Second Annual Banquet of Fresno's Armenian Cultural Conservancy



FRESNO -- Subsequent to last fall's Inaugural Banquet of Heritage Fresno's Armenian Cultural Conservancy (ACC), a series of monthly programs (speakers, panel discussions, and movie nights) were presented to the community in keeping to its mission.

On Saturday, September 23, 2017, ACC's Second Annual Banquet will be held in the scenic west Quad of the historic Old Administration Building of Fresno City College: Social Hour, 5 PM and Dinner, 6 PM.

Keynote remarks will be delivered by Lena Maranian Adishian, the Founder of The 100 Years, 100 Facts Project. Lena holds dual degrees in Economics and Psychology, as well as an M.B.A.

Michael Retting, the Editor of CSUF's Hye Sharzhoom newspaper, will serve as emcee for the evening. Michael, a graduate student of History at California State University, Fresno, is a descendent of survivors of the Armenian Genocide.

The ACC's mission is "to collect, preserve and interpret the evidence of the Armenian experience in Central California in an enduring institution of learning." At last year's Inaugural Banquet, Dr. Matthew Ari Jendian



stated, "We need a place where we can grow roots, an institute that will preserve our heritage to benefit our Armenian Community and the broader community."

We welcome your support for the mission of Fresno's Armenian Cultural Conservancy with your contribution and/or attendance at the banquet. Please R.S.V.P. for dinner reservations (\$50.00 per person, college students with I.D. \$25): Armenian Cultural Conservancy, 2930 N. West Avenue, Fresno, CA 93704. For further information, call 559-226-1984.

Heritage Fresno and the Foreign Language Department of Fresno City College are supporters of this project. ACC is a 501(c)(3) nonprofit, community benefit organization.

ACC's ad hoc committee members are: Chuck and Midge (Anoushian/Sweet) Barrett, co-chairs; Linda Hamilton, treasurer; Gary Becker, secretary; Mike Kilijian, banquet chair; Deacon Allan Y. Jendian, program and public relations; Mary Ekmalian, newsletter editor and invitations; Margaret Hokokian, membership and reservations; Herb Arden, mailing; and Larry Johnson and Deacon Van Der Mugerdechian, website.

European Countries in Centre of Azerbaijani Money Laundering Scheme

Continued from page 1

have been paid to lobbyists, journalists, politicians and businessmen.

The four opaque companies which the scheme used – two based in England and two in Scotland – have now been dissolved.

One of Europe's leading banks, the Danske Bank from Denmark, processed the payments to those companies via its branch office in Estonia. It admitted not doing enough to spot suspicious transactions.

Other cash funded luxuries, including private education for well-connected Azeri families living abroad, the investigation added.

Aliyev Blames 'Armenian Lobby'

Azerbaijan on Tuesday blamed American philanthropist George Soros and the worldwide "Armenian lobby" for the new investigative report that found the country's elite used a \$2.8 billion slush fund to pay off European politicians, buy luxury goods, and launder money.

Aliyev rejected the corruption allegations through his press office. "Neither the president, nor members of his family have any relation to the charges contained in the report by the Organized Crime and Corruption Reporting Project," the office said in a statement.

The statement charged that the corruption investigation is the work of Soros and his "henchmen." "The dirty deeds of George Soros need to be investigated," it said. "The Armenian lobby working in concert with him has been waging a smear campaign against the president of Azerbaijan and members of his family."

Aliyev's office pointed to the apparently ethnic Armenian origin one of the three authors of an extensive article on the OCCRP investigation that was published by Britain's "The Guardian" daily. "The fact that one of the authors of the article in 'The Guardian' is an Armenian, Dina Nagapetyants, once again proves that these blatant accusations are the latest dirty actions taken by the Armenians of the world."

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԻ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՈՅԱՏԵԻՄԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ

ՎԱՐԱՆ ԲԱՐԱՐԵԱՆ

Վերջին տարիներին մամուլում եւ այլուր շատ է շօշափուում Հայոց լեզուի գոյատեւման, եւ յատկապէս արեւմտահայերէնի վտանգուած լինելու մասին, բայց չնայած բազմաթիւ խորհրդածո-ղովներում նրա քննարկումներին, յստակ լուծումներ չեն առաջարկու-ում կամ էլ մասնակի լուծումներ են առաջարկուում, որոնք չեն բա-ւարարում հարցի հիմնական լուծ-ման՝ լեզուն պահպանելու գործըն-թացին: Շշուկներ են տարածուում նաեւ արեւելահայերէնի վտանգ-ուածութեան մասին: Վտանգը Հայ-րենիքում, հայերենի մէջ օտար լեզուներից (անգլերէնից, ֆրան-սերէնից եւ այլն) տեղի-անտեղի մուտք գործող բառերն են, որոնց շատերի հայերէնները կան, բայց ԱԺ-ի իւրաքանչիւր պատգամաւո-րի եւ պաշտօնեայի, թերթերի թղթակիցների կողմից, հեռուս-տածրագրերի հաղորդումներում նրանց օգտագործումը կարծէք թէ «մոդա» է դարձել՝ մոռանալով Հայոց լեզուի գոյատեւումը ու քնքուշ բառերն ու արտայայտութիւննե-րը, որոնք այն-քան քաղցր են, որ «օձը ծակից կը հանեն»:

Յաճախ քննադատում ենք խորհրդային Հայաստանի բացա-սական կողմերը, բայց հաւա-տա-ցէք, որ լեզուի հարցը բարձր մակարդակի վրայ էր դրուած: Գոյութիւն ունէր խորհրդային Հա-յաստանի Լուսաւորութեան Մի-նիստութեան (Նախարարութեան) առընթեր Տերմինաբանական կո-միտէ, որը խստիւ հետեւում էր լեզուի մաքրութեանը (այդ թւում՝ յայտարարութիւններում եւ ծա-նուցումներում), առանց նրա թոյլտ-ւութեան (ստորագրութեան) նրանք չէին կարող իրագործուել, քանի որ ենթակա էին հսկայական նիւթա-կան տուգանքների (բացառու-թեամբ ուսական բառերի մուտ-քից, որոնց մեծ մասի համար դարձեալ մեղաւոր էր հայերենի կառավարութիւնը, անկախ կրեմլի ունեցած ճնշումից Հայաստանի վրայ:

Հայաստանի անկախացումից յետոյ, 1995 թ. Հոկտեմբերին ՀՀ լեզուի պետական տեսչութեանը կից կազմաւորուել է Հայերէնի Բարձրագոյն խորհուրդ (յաջորդել է 1994-ին լուծարուած Նախարար-ների խորհրդին առընթեր Տերմին-աբանական կոմիտէին), որը լեզ-ուաբանական աշխատանքները ղե-կավարելու, ժամանակակից գրա-կան հայերէնի հարստացմանն ու զարգացմանը նպաստելու նպատակ էր հետապնդում: Նա մշակում եւ սահմանում էր տերմինաբան-ութեան, տերմինաչիտութեան, տա-ռադարձութեան, ուղղագրութեան, ուղղախօսութեան եւ կետագրու-թեան կանոնարկման սկզբունքնե-րը: Քննարկում եւ լուծում էր հայերէնի բանաւոր եւ գրաւոր խօսքի վիճելի հարցերը, ընտրու-թիւն կատարում գուգահեռ տեր-մինների միջեւ: Նրա որոշումները հաստատուում էին Լեզուի պետա-կան տեսչութեան պետի հրամանով եւ պարտադիր էին ՀՀ-ում հայ գրական լեզուի պաշտօնական եւ հրապարակային գործունէութեան բոլոր բնագաւառներում: Նրա նա-խագահն էր ակադեմիկոս Գ. Ջա-հուկեանը՝ 1995-ից (տե՛ս Հայկա-կան Համառօտ Հանրագիտարան,

Երեւան 1999, հատ. 3, էջ 234):

Անկախութիւնից յետոյ այս կարեւոր տեսչութիւնը համարեա անգործութեան էր մատնուած ընկ-նելով կեղեքողների ցանցը եւ չէր կարողանում կատարել իր պարտա-կանութիւնները, քանի որ մեր «ամենագէտ» ղեկավարների ու-շադրութեան կեդրոնում միայն նրա չնչին եկամուտն էր, քանի որ եկամուտի իրական մասը մտնում էր թաւանողների գրպանները:

Ինչպէս ժամանակին նոյն «ամենագէտները» ուզում էին վե-րացնել Հայաստանի Գիտու-թիւն-ների Ազգային Ակադեմիան (Հա-յաստանը թողնելով առանց գլխի), այնպէս էլ այսօր նրանք հարց են բարձրացրել Ազգային Ժողովում քննարկելու Լեզուի տեսչութիւնը վերացնելու հարցը, փոխանակ մի-ջոցներ ձեռնարկելու, որ նա իրա-պէս գործի եւ լուծի հսկայական խառնաշփոթի մէջ գտնուող, ան-ղեկ մնացած Հայոց լեզուի կարեւո-րագոյն խնդիրները:

Քանի որ ներկայ կառավա-րութիւնը (անդամներով) միայն դրամ գրպանելու է ընդունակ, կամ չի հասկանում հարցի լրջութիւնը, կամ էլ նրա համար կարեւորը գրպանները լցնելն է:

Յուսանք որ հայ մտաւորակա-նութիւնը, արուեստագէտները եւ մշակութային գործիչները կը կա-րողանան կանխել այս սխալ, անըն-դունելի որոշման քննարկումը եւ պետութեանը կը ստիպեն խիստ միջոցներ ձեռնարկել Լեզուի տես-չութեանը տալով լայն հնարաւո-րութիւններ, որպէսզի կատարի իրեն վերապահուած ազգային գործը:

Վերադառնանք արեւմտահա-յերէնի վտանգուածութեանը, որը այնքան վտանգուած չէ Միջին Արեւելքի մուսուլմանական երկր-ներում ապրող հայերի համար, որքան քրիստոնէական քաղաքա-կիրթ գերտէրութիւններում, որ-տեղ ապրում են արեւմտահայերի մեծամասնութիւնը: Արեւմտահա-յերէնը կը գոյատեւի, եթէ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգ տար-ուի:

Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս Լոս Անճելոսում գոյու-թիւն ունի հայ հոծ բազմութիւն, բայց բաւարար հայկական դպրոց-ներ չունենք, որի պատճառով հայ երեխաների համարեա 75%-ը յաճա-խում է ամերիկեան դպրոց: Հայ ծնողների մեծամասնութեան ցան-կութիւնն է իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկել, բայց նիւթապէս ի վիճակի չեն, քանի որ ուսման վարձերը շատ բարձր են, իսկ ամերիկեան հանրային դպրոց-ները ձրի են:

Եթէ մօտիկից ծանօթանանք եղած հայկական դպրոցների նիս-տուկացին կը տեսնենք, որ մեր դպրոցներում կարգ ու կանոնը իր բարձրութեան վրայ չի գտնուում, քանի որ մի քանի առարկաներ անցնում են հայերէնով (հայերէն, կրօնք, պատմութիւն) սեղմուած ժա-մերով, որը բաւարար չէ աշակեր-տին հայնալու համար, իսկ մնա-ցած առարկաները դասաւանդում են լրիւ անգլերէնով, եւ ամենավա-տը այն է, որ հայկական դպրոցնե-րում աշակերտները նոյնիսկ ընդ-միջման ժամերին խօսում են անգ-լերէն. սա յուշում է այն մասին, որ ինչ որ ես անում եմ չէ...: Այս հարցում բազմաթիւ բարդութիւններ կան, եթէ նկատի ունենանք հակասական

առաջարկները եւ՝ ծնողների, եւ՝ աշակերտների կողմից: Շատ ծնող-ներ աշխատում են իրենց երեխա-ների հետ անգլերէն խօսել նոյնիսկ տանը, «որպէսզի նրանք առանց ակցենտի սահուն անգլերէն խօսեն ու դպրոցը աւարտելուց յետոյ դիւ-րին ընդունուեն համալսարան»: Այս մտածելակերպը մեծամասնութիւն է կազմում, որը սխալ է: Երեխան խօսել սկսելուց նրա բերանից առա-ջին բառերը պէտք է հնչեն հայերէն եւ տանը պէտք է խիստ հակել, որ ընտանիքի անդամները հայերէն խօ-սեն: Պէտք է «ականջներիս օղ անենք», որ Հայոց լեզուն հայի գոյութեան եւ գոյատեւման երաշ-խիքն է: Երեխան առաջին հերթին լաւ գիտելիքներ պէտք է ունենայ, որ համալսարան ընդունուի, մնացած հարցերը երկրորդական են: Արդ-եօ՞ք Լիբանանում, Սիրիայում, Հա-յաստանում եւ այլ երկրներում հայ-կական դպրոց աւարտած աշակերտ-ները համալսարաններ չեն ընդուն-ւում: Նշենք, որ այսօր ի հպարտու-թիւն հայերիս, աշխարհի բազմա-թիւ հայ գիտնականներ, անուանի գործիչներ, որոնք աշխատում են օտարերկրեայ յայտնի գիտական եւ կարեւոր կեդրոններում ու մեծ յար-գանք են վայելում տուեալ երկրի ղեկավարութեան կողմից, մեծա-մասնութիւնը աւարտել են հայկա-կան դպրոցներ: Հետեւաբար պէտք է վերանայել մեր մտածելակերպը, հայկական դպրոցների ծրագրերը եւ դրանք ուղղորդել հայերէնի ու-ժեղացման գործընթացին: Դրա հա-մար Լոս Անճելոսում պէտք է ստեղ-ծել միասնական մարմին բոլոր դպրոցների համար, անկախ նրանից թէ որ համայնքին է պատկանում դպրոցը եւ քննարկել այդ հարցը:

Ի ուրախութիւն հայերիս, Լոս Անճելոսում հայկական կազմակեր-պութիւնների դրած հսկայական ջան-քերի շնորհիւ ամերիկեան դպրոց-ներում սովորող հայ աշակերտների համար հայերէն դասաւանդման ժա-մեր են յատկացուած, որը գովելի է, քանի որ հայ աշակերտը այդ կարճ դասաժամերով շփուում է իր հայկա-կանութեան հետ եւ նուազագոյնը գոնէ իր անունն ու ազգանունը կը գրի հայերէն, կը զգայ իր ինքնու-թիւնը:

Տասնեակ տարիներ առաջ հան-գամանքների բերումով տարբեր երկրներից Լոս Անճելոս հաստատ-ուեց հայերի մեծ բազմութիւն, կեան-քը աշխուժացաւ, զարգացաւ մշա-կոյթն ու արուեստը, բացուեցին թերթերի ու ամսագրերի նոր խմբագրատներ, հայերը բոլոր աս-պարէզներում զարգացրեցին Լոս Անճելոսը եւ կարող ենք ասել, որ իրենց ձեռքն առան այս քաղաքի ղեկավարութիւնն ու պարտադրել իրենց յաջողութիւնները քաղաքին, նոյնիսկ կլենտէյլ քաղաքի համարեա լրիւ ղեկը վերցրեցին իրենց ձեռքը, զարմացնելով տեղացիներին եւ հպարտութիւն պատճառելով հայե-րին, այստեղ էլ ապացուցուեց հայի ի բնէ արարող լինելը:

Վերջին տարիներին այս քա-ղաքում նահանջ ապրեց հայոց լե-զուն՝ փակուեցին որոշ խմբագրատ-ներ, քանի որ հայերէն կարդացող-ների թիւը նուազեց, որոնց մեծ մասը արդէն իրենց տարիքն արած մարդիկ էին, մի մասն էլ անգլերէն չէր իմանում (Հայաստանից եկած-ները):

Ըստ մեր կարծիքի, որպէսզի աշխուժացնել արեւմտահայերէնի օգ-տագործումը, պէտք է լուծել մի քանի խնդիրներ.

Ռուսաստանից յետոյ, եւ հայերի մեծ մասը կենդրոնացած է Լոս Անճելոսում: Սակայն ի դժբախտու-թիւն հայերիս այս համայնքը անգ-լուի է, բաժանուած է մասերի, որոնց ղեկավարում են տարբեր կուսակցութիւններ, հարանուանու-թիւններ եւ կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ հայրենակցական եւ բարեսիրական միութիւններ, որոնք իրենց ջանքերով ու գործունէու-թեամբ աշխատում են հայապահպա-նումը երկարաձգելու, մինչեւ որ հայրենի փառոսը ի վիճակի լինի նրանց կանչելու ու հաւաքելու իր բնօրրանում:

Ամերիկահայերի համար պա-կասում է այն գլխաւոր մարմինը, որին պայմանական կոչենք Ամերի-կահայերի Գործադիր Մարմին, որը պէտք է ղեկավարի համայնքը, կա-պեր հաստատի երկրի եւ Հայրենի ղեկավարութեան հետ եւ հայերին յուզող բոլոր հարցերի համար ըն-դունելի որոշումներ կայացնի հա-մայնքի բարօրութեան համար: Սա-կայն Ամերիկահայերի գործադիր մարմին ստեղծելը ամենաբարդ խնդիրն է, միգրացի եւ անիրագոր-ծելի, քանի որ հայ ղեկավարները (որոշ բացառութեամբ) սեւ ձիւթով կպած են իրենց աթոռներին, որոն-ցից նրանց պոկելու համար Հերկու-լեսի ուժ կը պահանջուի: Բայց եթէ կամք գործադրուի բազմաթիւ դժուարութիւններ չաղթահարելով կարելի է ստեղծել այդ մարմինը, որն ընդունուի Ամերիկայի եւ Հա-յաստանի կառավարութիւնների կող-մից իրաւական օրէնքներով:

Այդ մարմինը նախ պէտք է աշխատի վերացնել տարբեր հա-մայնքների միջեւ իրար հանդէպ գոյութիւն ունեցող անհանդուժո-ղութեան պատը եւ ստեղծի հայկա-կան միասնական ճակատ, մեր նպա-տակների իրագործման համար:

2. Ամերիկահայերը աւելի շատ եկեղեցիներ ունեն, քան դպրոցներ: Գործադիր Մարմինը պէտք է ջան-քեր թափի հայկական դպրոցները աւելացնելու Լոս Անճելոսում, որոնց ծախսերը հոգայ ամերիկեան կառա-վարութիւնը: Այդ գործը գլուխ բերելու համար նա պէտք է գործակ-ցի Հայաստանի կառավարութեան, Հայաստանի ամերիկեան ղեկավանա-տան եւ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի հետ, մասնաւանդ որ, այդ հարցի դրական լուծման պա-տեհ աւելի ունենք այսօր: Ներկա-յիս Հայաստանը յայտնուել է քաղա-քական երեք ուժերի կիզակետում, որոնցից իւրաքանչիւրն աշխատում է սիրաշահել Հայաստանը, որ իր հետ լինի, թէ որը կը լինի յաղթողը մօտ ապագայում կ'երեւայ, բայց այսօրուայ դրութեամբ նա Ռուսաս-տանի հետ է: Ինչպէս կուհեցիք, երեք ուժերից առաջինը Ռուսաս-տանն է, որի համար Հայաստանը անփոխարինելի բերդ է Թուրքիայի եւ այլ արտաքին ուժերի դէմ ու նա ամէն ինչ կ'անի Հայաստանը իրեն «կպած» պահելու համար: Երկրոր-դը Եւրոպան է, Եւրոմիութիւնը աշխատում է ամէն կերպ սիրաշահել Հայաստանը, այն Ռուսաստանից հե-ռացնելու միտումով: Երրորդը Ամե-րիկան է, որը նոյնպէս շատ աշխուժ գործունէութիւն է սկսել Հայաստա-նին սիրաշահելու համար: Կարծեք թէ կուրծի առակի կեդրոնում է գտնուում Հայաստանը, որին երեք ուժերից իւրաքանչիւրը ձգտում է «տիրանալ»: Դեռ Ատլանտեան Պակտն (ՆԱՏՕ-ն) էլ իր հերթին...: Ահա այս հանգամանքից էլ պէտք է օգտուի Գործադիր Մարմինը, առաջ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊ ԱՄԵՐԻԿԱՅԱՅ ՆՇԱՆԱԻՈՐ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ Յեղիմակ՝ Սարգիս վահագն

**ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿԵԱՆ
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ
ԴՈԿՏՈՐ**

Եւրոպական եւ ռուս գրական-գիտութեան մէջ պարբերաբար մեծ հետաքրքրութիւն է առաջ գալիս գեղարուեստավարձագրական գրականութեան եւ յատկապէս կենսագրական վէպի ենթաժանրային տեսակի բազմազան դրսեւորումների, դրանց գրականագիտական-տեսական օրինաչափութիւնների բացառապատման նկատմամբ: Մեր գրականագիտութեան մէջ համեմատաբար քիչ է գրուում այս գրական տեսակի մասին, թերեւս այն պատճառով, որ մեզանում շատ չեն ստեղծուում կենսագրական վէպի գրական տեսակին պատկանող երկեր: Դա կապուած է գուցէ թե՛ վէպի այս տեսակի բնագաւառում ստեղծագործելու համար մասնագիտական հետազոտութիւններ կատարելու բարդութիւնների հետ: Բայց եւ այնպէս գրականութեան այս տեսակը արդի հայ գրականութեան մէջ եւս ունեցել է գորոշների համար ձգտողական ուժ եւ զարգացել է ուրոյն կերպով: Անկախութեան տարիներին տպագրուած կենսագրական վէպերի թւում առավել յաջողութեամբ կարելի է առանձնացնել Պ. Զէյթունցեանի «Վերջին արեւագալը» (Ե., 1990) (Գ. Զոհրապի մասին), Ա. Թոփթեանի «Մինչեւ անգամ մահից Յետոն» (Ե., 2005) (Ռ. Սեւակի մասին), Զ. Յակոբջանեանի «Սպիտակ էղբ վեպեր» (Ե., 1997) (Ռ. Սեւակի մասին), Նոյնի «Առկայծ ճրագը» (Գիւմրի, 2004) (Գ. Վարուժանի մասին), Նոյնի «Ով մարդկային արդարութիւնը» (Ե., 2005) (Սիւսանյութի մասին), Զ. Զարեանի «Սուրբ միթա. Սեւակի մեծ սէրը» (Ե., 2004), որի առաւելապէս վաւերագրական շարունակութիւնն է Նոյնի հեղինակի «Սեւակի մահուան առեղծուածը» (Ե., 2005), Նոյնի «Զարեանի կրակոցը» (Ե., 2010), Ա. Աւետիսեանի «Մենաւոր աստղը» (Վ. Տէրեանի մասին), (Ե., 2011): Իսկ արդի սփիւռքահայ գրականութեան մէջ մեզ ծանօթ է Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» (Լոս Անճելըս, 2004) վէպը, որին ծանօթանալու առիթը վերջերս եմ միայն ունեցել:

Սփիւռքահայ գրող Ս. Վահագնի վէպի հերոսը 20-րդ դարի գեղանկարչութեան մէջ համաշխարհային ճանաչման արժանացած հայ գեղանկարիչ Ոստանիկ (Մանուկ) Աղոյեանն է, ով հանրապատ է դարձել Արշիլ Գորկի անունով: Գեղանկարչութեամբ չհետաքրքրուող հայ ընթերցողներից ոմանց թերեւս կարող է անծանօթ լինել այս անունը, եւ ահա, Սարգիս Վահագնի վէպը նրա կերպարը գեղարուեստորեն կերտելու յաջողութեամբ փորձերից է եւ նկարչի կեանքի ու ստեղծագործութեան հետ ծանօթանալու լաւագոյն հնարաւորութիւններից մէկը: Նկատենք, որ Արշիլ Գորկու մասին օտար լեզուներով (անգլերէն, ռուսերէն) տպագրուել են մասնագիտական յօդուածներ, գրքեր: Հայերէն եւ անգլերէն գովազետ տեքստերով Երեւանում տպագրուել են նրա նամակները, առաջաբանը գրել է Շ. Խաչատրեանը (Տե՛ս Արշիլ Գորկի Աղոյեան, Նամակներ, Երե-

ւան, Գրաբեր, 2005, 180 էջ): Ուշագրաւ է Վ. Ղազարեանի «Արշիլ Գորկի» յօդուածը (Տե՛ս Հայոց ցեղասպանութիւն-100, ճանաչումից եւ հատուցում, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., 2016), համացանցում կան տեսանիւթեր: Խորհրդային տարիներին տպագրուել է Աննա Պետրոսեանի Արշիլ Գորկու մասին «Երկար վերադարձ» վերնագրով պիեսը (Ա. Պետրոսեան, «Եկայ, որ մնամ», Երեւան, Սովետ. գրող, 1986):

Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրական վէպը մեր համոզմամբ ուրոյն տեղ ունի ոչ միայն հայ անուանի նկարչի մասին ստեղծուած գիտական եւ գեղարուեստական գրականութեան մէջ, այլեւ ժամանակակից հայ կենսագրական վէպերի շարքում: Այն ստեղծուել է կենսագրական վէպի ենթաժանրի գրական օրինաչափութիւնների տիրոջ թւում եւ բնականաբար գրուել է նման երկերի ստեղծման համապատասխան անհրաժեշտութեան թելադրանքով: Մեր կարծիքով այդ անհրաժեշտութիւնը առնչուում է այն իրողութեան հետ, որ ժամանակակից քաղաքակրթութեան պայմաններում հասարակութեան լայն շրջաններում, անհատ անձնաւորութիւնների վարքագծում առաջացել է համընդհանուր անդեմութիւն, շահամոլութիւն, մանրախնդրութիւն ու բարձր իդեալների ձգտման բացակայութիւն, իսկ սփիւռքահայ իրականութեան մէջ եւս հայ մարդու ազգային արժէքներից հեռացում, ուժացում ու գրականութեան մեջ եւս երեւոյթը համապատասխան կերպարների միջոցով պատկերում: Այս իրողութիւններն, ահա, մեզանում եւ Սփիւռքում հայ գրողների մէջ սուր հետաքրքրութիւն են առաջ բերում նաեւ ուժեղ անհատականութիւնների, մեր ժամանակի հերոսին գտնելու որոնումների հանդէպ: Արդի իրականութեան եւ գրականութեան մէջ առկայ նման կացութիւնը եւ գրական-հասարակական խնդիրների առկայութիւնը եւս կարող էր գերակատարութիւն ունենալ Ս. Վահագնի վերոյիշեալ վէպի ստեղծման գործում: Այս համընդհանուր գործօնները նկատի ունենալուց բացի հեղինակն, ինչ խօսք, յատկապէս կարեւորել է սփիւռքում յայտնուած ապագայ բարձրակարգ գեղանկարիչ Արշիլ Գորկու-Ոստանիկ /Մանուկ/ Աղոյեանի ճակատագիրը գեղակերտելու խնդիրը:

Վէպի հեղինակը գիտակցաբար կամ ենթագիտակցօրէն իր երկն ստեղծել է կենսագրական վէպերին բնորոշ սկզբունքների օգտագործմամբ: Նա իր երկը գրելու կապակցութեամբ յամենայնդէպս մի քանի կարեւոր նկատուումներ է արտայայտել «Նախաբանում», որոնք վկայում են գրական այս տեսակի վերաբերեալ նրա մտքերի ունեցած ընդհանրութիւնների մասին: «Այս գիրքը, - գրում է նա, - վէպ մըն է: Որպէս այդպիսին, անյղացուած ու գրուած է առաւելաբար հեղինակին երեւակայութեան թելադրանքներով, անշուշտ որպէս հիմք ունենալով Արշիլ Կորքի-Ոստանիկ Աղոյեան մարդուն տառապալից կեանքն ու նկարիչին սիրալի գործը: Առ այդ եւ եղելութիւնները,

դէպքերը, ժամանակն ու միջավայրը, ինչպէս նաեւ Կորքիին հետ առնչուող եւ անոր շուրջը գործող տիպարները, թէեւ սեւեռուած են, մեծ մասամբ, իրականութեան համապատասխանող հաւատարմութեամբ, նոյնիսկ անփոփոխ պահելով անձնանուններն ու տեղանունները, բայց բնաւ չեն յաւակնիր ըլլալու տառացիօրէն ճշգրիտ եւ մանրամասն կենսագրական ուսումնասիրութիւն մը»: (1)

Անշուշտ, այս վէպը մանրամասն կենսագրութիւն չէ, սակայն ճանաչուած նկարչի կենսագրութեան համայնապատկերի վրայ գրուած գեղարուեստական ստեղծագործութիւն է, որի կեդրոնական կերպարը ամերիկահայ նշանաւոր նկարիչ, ԱՄՆ-ում աբստրակցիոնիստական էքսպրեսիոնիզմի ուղղութիւնը սկզբնաւորող եւ առաջատար դեմքերից մէկն է եղել: Նշանաւոր անհատի ճակատագրի միջոցով սփիւռքահայ գրողը, ով արդէն որոշակի գրական ճանապարհ է անցել եւ արժանացել մի շարք գրողների ու գրականագետների գնահատանքին, կերտում է նրա գրական նկարագիրը եւ ԱՄՆ-ի գեղանկարչական արուեստի ներկայացուցիչների ասպարէզում յայտնուած, սակայն, ուղի ու ծով հայ մարդու, էութեամբ իր արուեստին նուիրուած գեղանկարչի գեղագիտական որոշ պատկերացումները, հոգեբանութիւնը, նրա բոհեմական միջավայրի, հայրենիքի մասին յուշերի, ազգային աւանդույթների, բարոյական պատկերացումների եւ ամերիկեան բարքերի համապատկերում:

Մեր ընկալմամբ, վէպում ստեղծուած վերոյիշեալ համադրութիւնները, գեղարուեստական կառոյցում ընդունուած իսպոյրականներն աւելի շատ համընկնում են ռեալիստական պատկերման սկզբունքներին: Այդպէս դատելու հիմք է տալիս այն, որ հերոսի արարքները պատկերուած են պատ-

ճառահետեւանքային առնչութիւններով: Նոյնիսկ միտոլոգիական թուացող վախի առկայութիւնը նրա հոգեկանում, նախապաշարման հետեւանք լինելով հանդերձ, պայմանաւորուած էր իր Համապիլուտ տատի կողմից Չարահան Սուրբ Նշան վանքը այրելու մասին յիշողութեան հետ (վերջինս այդ քայլը կատարել էր գրեթէ հոգեկան խանգարման հասած վիճակում եւ թուրքերի կողմից իր հարազատներին սպանելու վրէժը Աստուծոց այդպէս լուծելով): Իրատեսականօրէն եւ Հայոց ցեղասպանութեան դիպուկ դատապարտութեամբ է ներկայացուած նաեւ արուեստագէտի ծածկանունը ռուս նշանաւոր գրող Մաքսիմ Գորկու անունի հետ կապելով իրեն, Վ. Կանդիսկոն մօտ աշակերտելու հանգամանքն օգտագործելով: Օտար միջավայրում նաեւ այդ կերպ յարմարուելու եւ ինքնահաստատուելու համար նա չի երկնչում նման պատմութիւններ յօրինելուց: Չէ՞որ այդ վիճակում նա յայտնուել էր իր երկրում կատարուած ցեղասպանութեան հետեւանքով, որի նկատմամբ յանցաւոր անտարբերութիւն հանդէս բերեցին քաղաքակիրթ համարուող շատ երկրներ, այդ թւում եւ Ամերիկան:

Հեղինակն, ակներեւօրէն օգտագործելով Ա. Գորկու պահպանուած եւ տպագրուած նամակները, որոշ ուսումնասիրութիւններ նրա գեղանկարչութեան մասին, հարազատների յուշերը եւ այլն, ստեղծել է հաւանական ու հնարաւոր մի իրապատում հիւսուածք սփիւռքում յայտնուած հայ նկարչի ծանր ճակատագրի, գեղանկարչական արուեստում կատարած որոնումների ու արարումների եւ ի վերջոյ ԱՄՆ-ում մասնագէտների, մոդեռնիստական գեղանկարչութիւնը գնահատողների շրջանում ճանաչման արժանանալու մասին:

(Շարունակելի)

St. Peter Armenian Church
Annual Picnic

Food ★ Music ★ Family Fun



Euro Bungee



Human Gyroscop

September 10

12 noon until 6 o'clock

St. Peter Church
17231 Sherman Way, Van Nuys 91406

Ara Dance Studio

Food, Drinks & Fun Tickets

DJ, Ara Dance Studio, St. Peter Church "Sound of Music" Program, Euro Bungee, Human Gyroscop, 9D Virtual Reality Experience Ride Simulator, Jump House & More

Raffle Prizes

D-lish Waffles, Kona Ice (Shave Ice) & Much More

SOUND OF MUSIC

9D Virtual Reality

Armenian Food & Pastries

Menu: Chicken Kebab or Beef Lule Dinner \$15 (Includes Hummus, Yalanchi, Salad, Pilaf, Bread & Coffee) Soujouk & Lule sandwiches will be available



Picnic & Raffle Sponsors Needed

Your Family Name displayed on our Picnic WALL OF FAME

Please contact Church Office at 818.344.4860



For more info please call Church Office 818.344.4860 info@stpeterarm.org

Մատենադարան Բացուել է Լազարեանների Տոհմին Նուիրուած Ցուցադրութիւն



Մերոպ Մաշտոցի անուան Մատենադարանում այսօր բացուած ուշագրաւ փաստաւկաւերագրական, արխիւային ցուցադրութիւնը առաջինն է, որ մեր հանրութեանը կը ներկայացնի յայտնի Լազարեան տոհմի 200 տարիների գործունէութեան պատկերը ամենատարբեր ոլորտներում:

«Այսօր բացուած ենք կատարում Լազարեան փառապանծ տոհմին եւ Լազարեան ճեմարանին նուիրուած մի ցուցադրութեամբ: Մատենադարանում արդէն չորրորդ ցուցադրութիւնն է, որ այս տարի կազմակերպուած է: Լազարեանների մասին մեզանից իւրաքանչիւրը ունի իր պատկերացումները, բայց այս տոհմը այնքան լայն գործունէութիւն է ծաւալել իր ժամանակին, որ մինչեւ այսօր էլ ամբողջապէս ուսումնասիրուած չէ եւ լայն հասարակացութեան ինչպէս հարկն է չի ներկայացուած», - ասաց Մատենադարանի տնօրէնի պաշտօնակատար

Վահան Տէր-Ղեւոնդեանը:

Եւ ահա հենց այս բացը լրացնելու համար էլ Մատենադարանում այսօր բացուած ցուցադրութիւնը ներկայացնում է հագուազիւտ վաւերագրեր, բացառիկ լուսանկարներ, եզակի փատաթղթեր, որոնք, ինչպէս նշում է Վահան Տէր-Ղեւոնդեանը, «լոյս են սփռում Լազարեան տոհմի գործունէութեան, բայց, առաջին հերթին, այդ փառապանծ կրթօճախի, որ կոչուել է սկզբում Լազարեան ճեմարան, յետոյ՝ Արեւելեան լեզուների ինստիտուտ»:

«Մա իսկապէս մի կրթօճախ է եղել, որտեղ հայ եւ ռուս եւ այլ ազգերի լաւագոյն մտաւորականներն են պատրաստուել»:

Մատենադարանի տնօրէնի խորհրդական Արա Խզմալեանն ասաց, որ սա նմանատիպ առաջին ցուցադրութիւնն է. «Չափազանց ինֆորմատիւ է եւ խտացած է տեղեկութեան իմաստով: Այս ցուցադրութիւնը առանձնանում է նաեւ իր

ձեւաւորման մակարդակով, մշակութիւնով: Նաեւ այդ իմաստով է բացառիկ ցուցադրութիւնը: Շուտով մեր այցելուները կարող են 3D ձեւաւորում տեսնել Լազարեան ճեմարանի այսպէս ասած կառուցուածքային փոփոխութիւնները: Կարծում եմ, որ այս ցուցադրութիւնը կը մնայ մինչեւ տարեվերջ: Այնպէս որ բոլորին սիրով հրաւիրում եմ ծանօթանալու հրովարտակներին, պատուոգրերին, որ Լազարեանները ստացել են բարձրաստիճան այրերից: Առհասարակ սա չափազանց հետաքրքիր կարող է լինել յատկապէս Ռուսաստանից ժամանող զբօսաշրջիկներին, որովհետեւ Լազարեան ճեմարանով են անցել այնպիսի անուններ, ինչպիսիք են Լեւ Տոլստոյը, Կոնստանտին Ստանիսլաւսկին, բազմաթիւ այլ նշանաւոր ռուս գրողներ, մտածողներ, մեծ պատմագիտութեան, բանասիրութեան երեւելիները»:

Թատերագէտ, Մատենադարանի գիտաշխատող Բախտիար Յովակիմեանը ոչ միայն մեծ չափով

նպաստել է ցուցադրութեան կազմակերպմանը, այլեւ տարիներ շարունակ հանգամանորեն ուսումնասիրել է Լազարեան տոհմի գործունէութիւնը: «Ազատութեան» հետ գրոյցում նա ասաց - «Լազարեանների տոհմը բացառիկ տոհմ է ոչ միայն հայ ժողովրդի կեանքում, այլեւ միւս ժողովուրդներին: Սրանք մի տոհմ են, որոնց բարեգործութիւնները երկու հարիւր տարի արդէն օգուտ է տալիս ժողովրդին՝ եւ՛ հայերին, եւ՛ օտարերկրացիներին, եւ՛ ռուսներին, որովհետեւ նրանց ընդգրկումը շատ լայն է եղել՝ Փրանսայից մինչեւ Միջին Ասիա: Ունեցել են մեծ բարեգործական գործունէութիւն՝ հիւանդանոց են կառուցել, դպրոց են կառուցել: Բոլոր գործերով բարիքներ են արել ժողովրդի համար»:

Հարցին, թէ արդեօք այսօր ապրում են Լազարեան տոհմի ժառանգները, Յովակիմեանը պատասխանեց. «Դժբախտաբար, չէ: Նրանց արական տոհմի վերջին սերունդի ներկայացուցիչը մահացել է 1871 թուականին»:

Յայ-Ամերիկեան Առեւտուր

Շարունակուած էջ 6-էն

ցունակ դարձուցած է ամերիկեան ապրանքները՝ նպաստելով 2015 թուականին ի վեր ԱՄՆ-էն ներմուծման ծաւալներու շեշտակի կրճատման:

«Իրագեկ քաղաքացիների միաւորում»

Ալի Պուհարա Մեթ

Շարունակուած էջ 6-էն

Հայ-թրքական թեմայով թուրքիա նկարահանուած «Կիսատ մնացած» ֆիլմի բեմադրիչն է էմրէ Եւլմազ: Գլխաւոր դերերով հանդէս եկած են Իսկուհի Պալմեան, Անըլ Ալթան եւ Ալի Պուհարա Մեթէ:

վերցուցած եմ: Հրանդը լսելէն ետք ինծի համար շատ աւելի դիւրին եղաւ խաղալը: Անոր համար այս ֆիլմը կը նուիրեմ Հրանդ Տինքի յիշատակին», - ըսած է Մեթէ:

WE LOVE YOU

18-րդ ԱՄԵԱԿԻ ԹԵԼԵԹՈՆ

Ի ՆՊԱՍՏ ԲՍՅԱՍՏԱՆԻ
ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՒ ԲՆՇՄԱՆՊԱՄ ԵՐԵՒԱՆԵՐԻ
ԵՒ ՆՐԱՆՅ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈՎՈՒԹԵԱՆ

ARMENIAN AMERICAN ORPHANS DISABLED CHILDREN'S FUND

18th ANNIVERSARY TELETHON

5:00 P.M. - 11:00 PM

ON SEPTEMBER 21, 2017

NON - PROFIT AND CHARITABLE ORGANIZATION 501© 3 CHARITY ID#27-1381531
WWW.FOROURKIDS99.COM

818-239-6880 818-246-0125 HOVANES 818-747-3276 ALEX

MAIN SPONSORS

ՆՈՒԱՐՍԱԿ

«Թեպետ մենք փոքր ատու ենք եւ շատ սահմանափակ թուով եւ շատ անզամ օտար թագաւորութեան տակ նուաճուած, բայց եւ այնպէս մեր աշխարհում էլ քաջութեան շատ գործեր կան գործուած, գրելու, յիշատակելու արժանի»:

Մովսէս Խորենացի

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ (Շարունակուած նախորդ թիւէն)

Առաւօտ, ուխտապահ նախարարները ու ազատները վահանի մօտ էին հաւաքուել, պայմանաւորուել իրենց խնդիրները մասին, «Ատեան» հրաւիրել Նիխորի դեսպաններին, վահան պատասխան տուել Նիխորի խօսքերին.

«Մեր ապստամբութեան ու նման մահաբեր գործին նուիրուած լինելու մասին մեր ասելիքները շատ են ու կարեւոր, այն անհնար է գրով ու պատգամով սպառել, բացի, որ դէմ հանդիման խօսել Արեւաց տիրոջ ու նրա արքունի աւագանիի հետ: Երեք խօսք ունենմ, եթէ այնպիսի պատասխան ստանամ ինչպիսին կամենում ենք եւ եթէ կարող էք այս երեք խնդիրները գրով ու թագաւորի կնիքով հաստատուած թուղթ տաք, ապա դրանից յետոյ ամենայն որ արժանին ասէք, կրնդունենք ու կլսենք:

«Այդ երեքից մէկը, մեզ թողնել հայրենի եւ բնիկ օրէնքները, ոչ մի Հայ մարդու մոգութեան չդարձնել, նրա համար ոչ ոքի պատիւ չտալ, Հայոց աշխարհից հեռացնել կրակարանը, այսուհետեւ դադարացնել անպիտան մարդկանց կողմից եկեղեցուն հասած խայտարակութիւնները, թոյլ տալ քրիստոնեայ մարդկանց ու քահանաներին աներկիւղ ու համարձակ կատարել իրենց քրիստոնէական կարգն ու պաշտօնը:

«Երկրորդ խնդիրն է մարդուն ճանաչել ոչ թէ իշխանաբար, այլ արդարութեամբ իմանալ լաւն ու վատը, տարբերել պիտանին՝ անպիտանից, ճանաչել տոհմիկին ու անտոհմիկին, քաջ ու օգտակար մարդկանց պահել լաւերի ու պատուականների մէջ: Արհամարել վատին ու անպիտանին, սիրել վաստակաւորներին, ատել անվաստակներին, իմաստուններին մօտ պահել ու նրանցից խորհուրդներ առնել, անմիտներին հրապարակից հալածել: Եթէ ամէն բաներն այդպէս լինեն, Արեւաց աշխարհի գործերը անսխալ կգնան, իսկ հակառակ դէպքում կլինի այնպէս ինչպէս որ դուք տեսաք:

«Երրորդ խնդիրն է, ցանկանում ենք, որ Արեւաց թագաւորը ինքն իր աչքերով տեսնի, իր ականջներով լսի, ինքը ճանաչի, ինքը խօսի իր բերանով եւ ոչ թէ ուրիշի աչքով տեսնի, ուրիշի ականջով լսի, ուրիշի միջոցով մարդկանց լաւ ու վատ ճանաչի եւ ուրիշի բերանով ասի՝ ինչ որ պէտք է: Ճիշտ չի լինում տեսածը, ոչ էլ արդար է լինում լսածը, այլեւ բազում խօսքեր ու դատարկ հրամաններ են ընդունւում եւ ամէն ինչում խառնակցութիւն է ստեղծւում: Երբ այն այդպէս լինէր՝ հպատակների միջոցով բոլոր վաստակները կոչնչանան եւ աշխարհն ու նրա բնակողները հաստատ չեն մնայ: Եթէ թագաւորը իր աչքով տեսնի, իր լսողութեամբ լսի, իր արդար բերանով խօսի իր հպատակների հետ, նրանք չեն յագեանայ աշխատելուց, այլ խանդակաթ աշխատանքով օրեցօր կը բազմանան բարիքները, աշխարհը կը շենանայ, տէրը կը քեղանայ ու կպայծառանայ»:

Վահանը շարունակելով խօսքը, ասել էր, որ եթէ իր ասածները խօստանային եւ այն տային գիրով ու կնիքով հաստատած, յօժար կը լինէին հնազանդիլ թագաւորի հրամանին: Եթէ, իրենց այդ խնդիրները չէին կատարուել՝ պատրաստ կը լինէին կռուով մեռնել, սակայն Արեւաց հպատակել չէին կարող: Վահանը, իր խօսքից յետոյ, Շապուհից ու Միհր-Վշնասպից պահանջել միջնակ իր համարուհի ուխտապահներից ոմանց Հայքի Հեր գաւառի Նուարասկ գիւղ Նիխորի մօտ ճամբելը, Արեւաց տոհմից երկու մարդկանց պատանդ թողնել իր հաւաքատեղիում, արքունիքն էլ ինձ ու երեք եղբայրներին պատանդ էի թողել արքունիքում: Փողեր էին հնչել, բմթուկներ գարկել, աւարայրի դաշտում ուրախութիւն էր, հօրեղբայր վարդանին ու նրա հետ գոհուած քաջերին կանչել՝ իրենց հողաթուղթերի վրայ Պարսիկին ստիպում են ճանաչել իրենց հաւատը, Հայքին ինքնիշխանութեան կարգավիճակ տալ: Ապա, Պարսիկ պատգամաւորներին ու ուխտապահ մի քանի նախարարներին ճամբել Նուարասկ գիւղ:

Երիվարներ էին սլանում դէպի հարաւ, ճանապարհի բնակավայրերի մարդիկ ողջոյնում նրանց, զարմանում, որ Պարսիկի հետ, Հայքի արագավազ նժոյգներին բազմած, կարմիր կրակ պարեկոտներով զինականներ խաղաղ անցնում իրենց տիրակալած գաւառի ճամբաներով: Նժոյգները կանգնել էին Նիխորի կացարանի առաջ, վահանի կողմից ճամբած Հայքի զինականներին տեսնելով շատ էր ուրախացել, սիրով ընդունել: Ընթրիքի էր հրաւիրել, Հայքի հողով գորացած գինի խմել, իւրաքանչիւր բաժակի հետ բարձր բացականչութիւններով յիշել վահանին, կարծեք երեսուն տարիներ առաջ ու վերջին երեք տարիներին ոչինչ էր պատահել Պարսիքի ու Հայքի միջեւ: Նիխորը, վահանի մարդկանց վրաններ էր առաջնորդել:

Առաւօտ, արեւ աստուած Միհրն էր իր սպիտակ վարսերի լոյսը ցօղել նրանց վրայ, ժպտացել նրանց, բարի լոյս էին մաղթել իրարու: Պարսիկ «Ատեան»-ի առաջ վահանի մարդիկ ու Նիխորի պատգամաւորներ՝ Շապուհն ու Միհր-Վշնասպն էին: Նիխորի պահանջով Հայքի նախարարները վահանի խօսքն էին ներկայացրել: Այսպէս էր ատեանում Նիխորը խօսել:

«Վահանի յղած խօսքերը հաճելի են աստուածներին: Վահանը անմեղ է իր կատարած գործերում: Այն կատարել էր ոչ թէ իր կամքով, այլ Պէրոյց թագաւորի չար կամքից դրդուած: Իմ պատգամաւորների ու Հայքի մարդկանց խօսքը միութարեց ինձ: Աստուածները արժանի են անելու մեզ՝ տեսնելու այն օրը, երբ վահանը նուաճած կլինի Արեւաց հպատակութիւնը»:

Նիխորը վահանին գրել էր հետեւեալ խօսքերով նամակ, խնդրել Հայքի մարդկանց այն փոխանցել վահանին.

«Լսեցի քու բոլոր խօսքերը Հայքի մարդկանցից ու քեզ մօտ ուղարկած պատգամաւորներից: Այս նամակում նոյն բաները լրիւ գրե-

ցի, այն ամէն ինչ որ ճշտիւ ասել էին ինձ եւ որոնք ես լսել եմ: Վատահութեամբ արի ինձ մօտ, քու բոլոր պահանջները եւ ինչ որ նոյն ինքդ կասես, Արեւաց տէրն ու աւագանին ուխտել են այն քեզ շնորհել ու իրականացնել: Նա քեզ ու քու մարդկանց կը փառաւորենցնի եւ Հայաստան կը ճանապարհի»:

Նիխոր, իր պատգամաւորներին յանձնարարել էր վահանին իր մօտ կանչել: Հայքի նախարարները նրանց հետ վերադառնել էին Արտագու գաւառի իրենց գորատեղի: Նիխորի պատգամաւորները վահանին յանձնել էին նրա նամակը: Նամակից հասկացել էր, որ Նիխորը իր պատգամաւորներից իմացել էր իր կողմից յղած բոլոր խօսքերը: Վահանը ու իր գորախումբը թմբուկների ու փողերի հնչիւնների հետ սլանում էին Հայքի Հեր գաւառի Նուարասկ գիւղ, ճանապարհի բնակավայրերի մարդիկ սարսափահար հեռուներ էին փախնում, կարծելով Հայաստանի գորախումբը արշաւում հարաւ: Պարսկահայքի եօթանասուն հովիտները ետ նուաճելու: Արեւածագին, վահանի առաջնորդած գորախումբը Նուարասկ գիւղի մօտիկ վայրում էր: Մարդ էր ուղարկել Նիխորի մօտ, յայտնելու իր գալստեան մասին եւ եթէ պատրաստակամ էին հանդիպելու, պարսից տոհմերի աւագներից մի քանիսը գային մնային իր ազատների քով, ապա խօսէին իրարու հետ եւ կատարէին այն՝ ինչ որ արժան կը համարէին:

Վահան Նուարասկում էր, Նիխոր ցնծագին ուրախութեամբ իր գիրկն արել վահանին, հաղորդել Արեւաց տէր վաղարշի ու նրա աւագանու ողջոյնները, սիրալիր ողջոյնել էր նաեւ նրա հետ եկած ուխտապահ նախարարներին եւ գորքի աւագներին ու կրտսերներին: Վահան, լսելով Արեւաց տիրոջ ու արքունիքի աւագների ողջոյնները՝ շնորհալից երկրպագութեամբ իր գոհունակութիւնն էր յայտնել:

Նիխոր, ուխտապահ նախարարների հետ վահանին եւ պարսիկ աւագներին Ատեան էր հրաւիրել: Ապա, սկսել էր խօսել վահանի հետ, որ շատ անգամներ արքունիքում նրան տեսած եղել, քաջ ու իմաստուն ազատներից լսել իր մասին, ամենքը հասկացել էին, որ պատերազմի յաջողութիւնը քաջութեամբ, խոհականութեամբ ու իմաստութեամբ է ձեռք բերւում: Աւելացրել, «Դու ինքդ Արեւաց աշխարհին այդ ցոյց տուիր ու հասկացրիր: Քչով շատերի դէմ կռուելով քաջութիւն ցոյց տուիր, այդքան մեծամեծ վնասներ հասցրեցիք ու նեղութիւն պատճառեցիք Արեւաց երկրին: Փոքրաթիւ մարդկանցով դիմակայեցիք կռուի եկած անհամար ազատներին, երբեմն մեծապէս յաղթեցիք, երբեմն էլ զարհուրեցրիք: Դու ու քեզ հետ միաբանած մարդիկ քաջութեամբ այդ գործին դիմեցիք, որն այն ժամանակ ոչ ոք կհամարձակէր կատարել: Ոչ Արեւաց տէրը եւ ոչ էլ արքունիքը կարող են քեզ մեղադրել նման բան կատարելուն համար, դո՛ւք որ կարողացաք ապրել եւ այժմ էլ կաք, անպարտ էք ու անմեղ: Դո՛ւն այստեղ, Հայաստանում, կը մնաս մինչեւ որ թագաւորը հրովարտակ կնքի ու ուղարկի քեզ: Եթէ համաձայն ես հաշտութեան գալ եւ ընդունել քու բնիկ նախնիների տիրոջ հպատակութիւնը եւ մորանաս ինչ վատ բան էր եղել մեր միջեւ, բարով կգաս Արեւաց տիրոջ մօտ եւ ամենայն

բարի ու արժանի բաներ քեզ եւ ինքդ էլ որ կամենաս, կտայ սիրով ու կամովին»:

Վահանը պատասխանել էր որ Հայաստան աշխարհի ու մարդկանց հանդէպ նրան տեսել է բարի ու խաղաղասէր: Արեւաց աշխարհի նախկին արքան չէր տարբերել՝ առաքինին ստահակից, իմաստունին՝ անմիտից: Ինքն էլ իր անձը մահու էր տուել, հեռացել Արեւաց տիրոջից ու երեք խնդիրներ դրել նրա առաջ: Նիխորն էլ, նոյն գրով այն երկրորդել էր թագաւորին, որը իր կնիքով շնորհելու էր իրենց: Պահանջել էր հաստատելին, որ իրենց կռիւը կատարել էին բռնութեան հանդէպ: Շարունակել էր խօսքը՝ «Ներեցէ՛ք ու թողութիւն շնորհեցէ՛ք մեր ապստամբական շարժմանը»: Երկրում առանց քրիստոնէական հաւատի հաստատուն, մոգերի ու ատրուշանների վերացում, եկեղեցու պայծառացում ու պաշտամունք, ինչպէս որ մենք կկամենանք, անհնար է առանց դրանց ապրենք ու ծառայենք:

Նիխորը, սիրով ունկնդրել էր ամեն ինչ, հաճոյքով յանձն արել այն կատարելու: Ապա, վահանից խնդրել Հայոց այրուձին շտապ արքունիք ուղարկել, Պէրոյց արքայի Ջարեհ որդին գորք կազմելով ընդիմացել էր Արեւաց թագաւորին: Իր արքունիք գնալուց առաջ մեծ ծռայութիւն մատուցած կլինէր թագաւորին ու Արեւաց երկրին: Վահանը մի քանի օր մնացել էր Նուարասկ, ուրախացել էին, Նուարասկում շքեղ հանդիսութիւն էին կազմակերպել, Հայքի Հեր գաւառի մարդիկ եկել մասնակցել տօնախմբութիւններին: Նիխոր պատրաստուում էր գնալ՝ արքունից, Հայքի վահան գորավարը՝ Դուրին: Վրեն վանանդացուի ղեկավարած այրուձին քաջութեամբ ճակատել էր Ջարեհի գորքին, պարտութեան մատնել նրան:

Վահան Մամիկոնեան, Հայոց այրուձիի ու ուխտակից նախարարների հետ գնացել վաղարշ թագաւորի մօտ: Արեւաց աւագանին իմանալով վահանի արքունիք ժամանելը, վաղարշ թագաւորի հետ հանդիպման ժամ նշանակել: Առաւօտ, թագաւորական դահլիճում հաւաքուել էին արքունի աւագները եւ արեւաց բազում մարդիկ: Վաղարշ թագաւորն էր դահլիճ մտել, վահան ու ուխտակից նախարարները չարգալից դիմաւորել էին նրան: Վաղարշ թագաւորը այսպէս էր դիմել վահանին ու նրան ուխտակից նախարարներին.

«Լսել եմ այն բոլորը, որ խօսել էք Նիխորի հետ, այն որ պատգամաւորների միջոցով ասել նրան եւ նաեւ այն՝ որ դէմ հանդիման գրուցել նրա հետ: Նիխորը ամէն ինչ պատմել է մեզ: Քու ասած խօսքերը ճշմարիտ են: Պէրոյցի կամակորութիւնը, խորհուրդներ չհաւանելը, ոչ ոքի չլսելը եւ եթէ միայն քեզ հերացրած լինել արիներից, վնասը թեթեւ կլինէր: Սակայն, իր գորոգամտութեամբ կորցրել էր քաջ ազատների անթիւ բազմութիւն, որոնց փոխարինները կորստեան որ անհետացաւ քու ձեռքով, այսօր դու արժանի կը լինէիր մեղադրանքի, դատապարտումի ու մահուան: Սակայն ուրիշ է պատճառը այդ կորստեան, որ դու ես կատարել: Ապա, ուրիշի բռնութեան համար քեզ դատապարտելը մեծ մեղք կլինէր, որը մեր օրէնքները

5 ՕԳՏԱԿԱՐ ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ԿԸ ԽԱՆԳԱՐԵՆ ՆԻՅԱՐՆԱԼՈՒՆ

Այսօր կան բազմաթիվ մթերքներ, որոնք, իբր, կ'օգնեն նի հարնալուծ: Անոնցմէ շատերը իրականութեան մէջ աչնքան ալ օգտակար չեն, որքան կը ներկայացուին: Աւելին, անոնք ոչ միայն չեն օգներ նի հարնալուծ, այլեւ՝ կը խանգարեն: Այսպէս, անոնք, որոնք նի հարնալուծ ցանկութիւն ունին՝ պէտք է բացառեն իրենց անդակարգէն.

1. Անիւղ կաթը: Անիւղ կաթին մէջ աւելի քիչ վիթամիններ եւ հանքանիւթեր կան, այսինքն՝ պակաս օգտակար են: A, D, E եւ K վիթամինները կը լուծեն ճարպը, անոնց իւրացման համար անհրաժեշտ են ճարպեր: Աւելին, անիւղ կաթ օգտագործելէ յետոյ քաղցի զգացողութիւնը կ'աւելնայ:

2. Մրճագոյն կամ սեւ հաց: Շուկային մէջ առկայ սեւ հացի բազմաթիւ տեսակներ ունին մեծ քանակով շաքար: Բացի այդ, սեւ հացին մէջ նոյն քանակով վերամշակուած ալիւր կայ, որ քան ճերմակ հացին մէջ, որ կը մեծցնէ անոր գլիկեմիկին տեսքը:

3. Նիհարցնող-փաթիլներ: Փա-

թիլներուն մեծ մասը ունին մեծ քանակով շաքար եւ արհեստական ներկանիւթեր, ինչպէս նաեւ քիմիական քաղցրացուցիչներ, որոնք վնասակար են առողջութեան համար: Խոսակալները «իսկական միրգեր» պարունակող փաթիլներէն, սովորաբար անոնք ընդամենը արհեստական բուրբախիչներ են: Փոխարէնը օգտագործեցէջ ջուրով կամ կաթով պատրաստուած սովորական վարսակի փաթիլ:

4. Ուժ տուող կարկանդակներ: Պէտք չէ վստահիլ ուժ տուող կարկանդակներու գեղեցիկ փաթեթաւորման կամ առողջութեան համար անոնց օգտակարութեան մասին արտադրողներու պնդումներուն: Այդ կարկանդակներուն մեծ մասը կը պատրաստուի ցորենի ալիւրով, շաքարով եւ ճարպերով:

5. Բեկաբլիթներ: Ասոնք օրկանիզմին կ'օգնեն լրացուցիչ քանակով ինսուլին արտադրել, բայց կրնան նաեւ նուազեցնել արեան մէջ շաքարին մակարդակը, որ կ'առաջացնէ անօթութեան զգացում:

ՍՈՐԿԻԼ ԶՅԵՏԱԶԳԵԼ ԳՈՐԾԵՐԸ

Եթէ դուք կը տառապիք կարեւոր գործերը մշտապէս յետաձգելու հիւանդութենէն եւ նոյնիսկ կրցած էք այդ պատճառով կուտակել շարք մը խնդիրներ, ուրեմն ժամանակն է հետեւելու այս խորհուրդներուն:

Մի աշխատիք ճնշման տակ: Ատրենայինը, որ կը նպաստէ վերջնաժամկէտի նախօրէին արագ աւարտել գործը, ձեզ կը ստիպէ ոչ արդիւնաւէտ կատարել աշխատանքը:

Իւրաքանչիւր կէս ժամը մէկ անգամ դադար առէք: Փորձեցէք աշխատիլ 25 վայրկեանի ընթացքին, այնուհետեւ 5 վայրկեան դադար առնել: Այդպէս ընելով՝ աշխատանք կատարելը ձեզի յաւերժութիւն պիտի չլիցնի:

Ամենադժուար աշխատանքը կատարեցէք առաջին հերթին: Ամենադժուար աշխատանքը կատարելէ ետք՝ դուք պիտի ստանաք անհաւանական ազդակ, որ ձեզի պիտի օգնէ հեշտութեամբ լուծելու մնացած հարցերը:

Ձեզի համար ուսուցիչ գտէք: Եւ թող ան կանոնաւոր կերպով վերահսկէ, թէ դուք ինչպէս կը կատարէք ձեր աշխատանքը:

Մի կարծէք, որ կ'աշխատիք բարդացած եղանակով: Մտածելով, որ բազում խնդիրներ ունիք լուծելու, դուք կ'իստապուատ պիտի

կատարէք այն գործերը, որոնք ձեզմէ կը պահանջեն ամբողջական կեդրոնացում:

Յիշեցուցէք դուք ձեզի, թէ որքան հաւաքող է կիսատ ձգել գործերը: Դուք կը պատկերացնէք, թէ ինչ պիտի ըլլայ, եթէ չկարենաք կատարել ծրագրաւորուած գործերը: Որքան վատ պիտի զգաք: Յաճախ մտածեցէք այդ մասին:

Նախապէս կազմեցէք գործերու ցուցակ: Գործերու ծրագրաւորումը պիտի օգնէ աւելի արդիւնաւէտ ըլլալ: Առաւել եւս, եթէ ամէն մէկուն համար վերջնաժամկէտ նշանակէք:

Պատկերացուցէք ամենավատ ընթացքը: Մտածեցէք, թէ իրականութեան մէջ ինչ տեղի պիտի ունենայ, եթէ դուք փճացնէք գործը: Ղեկավարի դժգոհութիւնը, գործընկերներու անբարեացակամութիւնը եւ զղջալու զգացողութիւնը:

Մտածեցէք արժանի պարգեւ: Ճաշի մտերիմ գործընկերոջ հետ, հանդիպում ընկերներու հետ, այցելութիւն թատրոն:

Ընդունեցէք այն փաստը, որ դուք պէտք է ընէք այդ գործը: Երբեմն դուք ուղղակի չէք գիտակցիր ձեր ամբողջ պատասխանատուութեան: Ըրէք այն, ինչ որ պէտք է ընէք:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԱՆԿԱՅՈՒՆ ԵՆ

Ժամանակակից յարաբերութիւններու մէջ յարմարաւէտութիւնը հանդէս կու գայ իբրեւ առաջնահերթութիւն: Մենք կրնանք ըլլալ մարդու հետ այնքան ժամանակ, քանի դեռ յարաբերութիւններուն մէջ կը գերակշռեն ներդաշնակութիւնն ու սէրը: Երբ բուն զգացումներուն փոխարինելու կու գան տարածաչափութիւնները եւ վէճերը, մենք կը սկսինք հեռանալ իրարմէ:

1. Մենք բաւականաչափ պատրաստուած չենք: Յաճախ մենք պատրաստ չենք փոխ զիջման երթալ եւ սիրել՝ առանց պայմանականութիւններու:

2. Մենք սէրը կը շփոթենք այլ զգացումի հետ: Մենք կը փնտռենք արկածներ, գուարճալի իրավիճակներ, բայց պատրաստ չենք դժուարին պահերուն հասկնալու եւ աջակցելու մեր սիրելիին:

3. Մենք կը բախինք կենցաղային խնդիրներուն: Եւ ժամանակի ընթացքին մենք սիրոյ համար ժամանակ չենք ունենար: 4. Մենք կ'ակնկալենք ստանալ ակնթարթային արդիւնքներ: Պէտք է յիշել, որ հասունութիւնը եւ փոխընթացումը կ'առաջանան տարիներու ընթացքին:

5. Մենք կը սիրենք փոփոխութիւններ: Մենք կը հանդիպինք

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԿԵՆՍՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ

Գործեր, հոգեր, կենցաղային խնդիրներ... Մենք միշտ կը ձգտինք կատարելալին՝ ըլլալ կատարեալ մայր, կատարեալ կին, կատարեալ աշխատակից, կը փորձենք արդարացնել ունէ մէկուն սպասումները՝ մոռնալով սակայն ուրախանալ կեանքով: Աստիճանաբար զգացողութիւնը, որ կեանքը հիասքանչ է՝ կը կորսուի, վառ գոյները կը մարին եւ կը մնան անգոյն ձանձրալի օրերը:

Արդեօք կը յիշէք, թէ վերջին անգամ ե՞րբ կը քալէիք առաւօտեան եւ կ'ուրախանայիք միայն անոր համար, որ առաւօտ է եւ կապ չունէր արեւոտ է, թէ անձրեւոտ: Երբ կը ժպտայիք հայելիին նայելով եւ ունէիք բարձր տրամադրութիւն: Վերադարձնել կենսուրախութիւնը հնարաւոր է, հետեւելով այս հասարակ 7 կանոններուն: Այսպէս.

1. Թոյլ տուէք դուք ձեզ լաւ զգալ, թոյլ տուէք դուք ձեզ հանգստանալ, առանց խղճի խայթի: Օրական կէս ժամ դուք ձեզի տրամադրելը չի նշանակեր, որ դուք եսասէր էք, վատ մայր կամ վատ տնային տնտեսուհի: Մի յետաձգէք հաճոյքը, երբ «ամէն ինչ եղած է»:

«Ամէն ինչ»-ը երբեք չի վերջանար: 2. Հետազօտեցէք դուք ձեզ: Պարզեցէք, թէ այս կեանքին մէջ ի՞նչն է, որ ձեզի հաճոյք կը պատճառէ եւ դրական լիցքեր կը հաղորդէ: Եթէ կը սիրէք երաժշտութիւն, միացուցէք զայն բարձր, երգեցէք: Եթէ կը սիրէք այլ հաճոյքներ, այցելեցէք մերսուներու, դիմակներ քսեցէք, լոգանքներ ընդունեցէք՝ բազմաթիւ բուրբախի փոփոխութիւնով: Զբաղեցէք երկա-

յով, հեծանիւ վարեցէք: Եթէ պարզուի, որ դուք ստեղծագործել կը սիրէք, սկսեցէք իրագործել ձեր գաղափարները: Այս ցուցակը կարելի է անդադար շարունակել, պարզեցէք ձեզի համար, ինչը կ'ուրախացնէ ձեզ եւ գործեցէք:

3. Այդ ժամանակ դուք ձեզ ամբողջութեամբ տրամադրեցէք ընտրուած գործին, առանց մտածելու խնդիրներու մասին: Անոնց մասին դուք կը մտածէք յետոյ:

4. Դարձէք հետաքրքրասէր: Մի ամէնաք կոտորել գործերու սովորական ընթացքը եւ թոյլ տուէք ձեզ այն, ինչի մասին շատոնց կ'երագէիք, սակայն մինչեւ այժմ կ'ամէնայիք ընել: Փոփոխութիւնները ձեր կեանքը աւելի հետաքրքրական պիտի դարձնեն:

5. Քննալից առաջ յիշեցէք անցած օրուան լաւ պահերը եւ շնորհակալութիւն յայտնեցէք դուք ձեզ՝ ատոնց համար:

6. Փորձեցէք դրական մտածել: Կրկնեցէք դուք ձեզի, որ դուք լալ էք այնպէս, ինչպէս որ էք եւ ձեզ շրջապատող մարդիկ նոյնպէս հաճելի են ու լաւ:

7. Յիշեցէք՝ կենսուրախութիւնը այն զգացողութիւնը չէ, որ կարելի է պահեստաւորել եւ անիկա ընդմիշտ պիտի մնայ: Անիկա անկախ է արտաքին դրսեւորումներէն եւ անոնցմէ, թէ ինչ կը կատարուի ձեր կողքին: Կեանքով ուրախանալու համար պարտադիր չէ ունենալ դրամով լի պայուսակ կամ աղամանդ ներ, այլ նիւթական իրեր: Դուք ունիք անվերապահ իրաւունք՝ ուրախացնելու դուք ձեզ եւ ուրախանալ այս կեանքով՝ անկախ որեւէ բանէ, իսկ երբեմն, նոյնիսկ, ի հեճուկս:

5 ԿԱՐԵՒՈՐ ՀԱՆԳԱՍԱՆՔ՝ ՈՐԵՒԷ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՅԻՆ

Տղամարդու եւ կնոջ միջեւ յարաբերութիւնները կրնան շատ բարդ եւ խառն ըլլալ: Սակայն կան հանգամանքներ, որոնք համընդհանուր են որեւէ յարաբերութեան մէջ՝ ամուր հիմք կառուցելու համար:

Մշտական վստահութիւն-Ատիկա չի նշանակեր, որ պէտք է կարգալ գոյգի հեռաձայնի հաղորդագրութիւնները, որ պէսզի համոզուիք, որ ան չի խաբեր: Հակառակը, վստահիլ կը նշանակէ նոյնիսկ պահանջ չզգալ այդպիսի բան ընելու:

Շփուելու կարողութիւն- Բոլորը գիտեն, որ շփումը կարեւոր ունակութիւն է ամուր յարաբերութիւններու կառուցման համար: Սակայն ըսելը աւելի դիւրին է, քան ընելը: Իրականութեան մէջ մենք մեր գոյգէն կ'ակնկալենք հասկնալ մեզ առանց խօսքերու: Արդիւնքը կանխատեսելի է:

Հակամարտութիւններ լուծելու կարողութիւն- Երբ վէճ կը սկսի, պէտք է կարենալ իրավիճակին նայիլ գոյգի տեսանկիւ նէն:

Հատերու հետ, բայց հնարաւորութիւն կու տանք միայն ընտրեալներուն:

6. Մենք կախեալ ենք ժամանակակից սարքերէն: Զայնային հաղորդագրութիւնները, նամակագրութիւնները եւ տեսազանգերը կը խլեն մեր ողջ ժամանակը:

7. Մենք յաճախ կ'ապաւինինք տրամաբանութեան: Զգա ցումնե-

րը ետ մղուած են:

8. Մենք շատ կը վախնանք: Մենք կը վախնանք հիասթափութեան եւ կը փորձենք պաշտպանուիլ մարդոցմէ՝ անտեսանելի պատնէշի միջոցով:

9. Մենք ձեռք բերած ենք «սեռական ազատութիւն»: Երիտասարդները սկսած են առանձնացնել «սեքս»ը՝ «սէր»էն:

Հայաստանի Հաւաքականը Կրեց Երրորդ Անընդմէջ Պարտութիւնը Եւ Զրկուեց Ուղեգիր Նուաճելու Առիթից



Ֆուտպոլի Հայաստանի հաւաքականը երրորդ անընդմէջ պարտութիւնը կրեց աշխարհի 2018թ. առաջնութեան ընտրական փուլի եւրոպական գօտու մրցաշարում եւ վերջնականապէս զրկուեց ուղեգիր նուաճելու բոլոր առիթներից:

8-րդ տուրում Արթուր Պետրոսեանի խումբը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց դանիացիներին եւ պարտուեց 1:4 հաշուով:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի հաւաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալ» ստադիոնում ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում պարտուեց Ռումինիայի հաւաքականին:

Մրցավարի կողմից աւելացուած ժամանակի առաջին րոպէին տանտէրերը արդիւնաւէտ գրոհ կազմակերպեցին եւ Մաքսիմ մօտ տարածութիւնից գրաւեց դարպասը: Այդպիսով, Ռումինիայի հաւաքականը յաղթեց 1:0 հաշուով:

Այս յաղթանակից յետոյ դանիացիները վաստակեցին 16 միաւոր եւ հաւասարուեցին Ե խմբի առաջատար Լեհաստանին, որը մէկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում կ'ընդունի դազախներին: Չեռնոգորիան 7 խաղից յետոյ ունի 13 միաւոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

ԱԱ-2018. Բելգիայի Ուղեգիրը, Ֆրանսայի Սենսացիոն Ոչ Որին

Ֆուտպոլի աշխարհի առաջնութեան եւրոպական գօտու ընտրական մրցաշարում մեկնարկեց 8-րդ տուրը:

Ի խմբում Բելգիայի հաւաքականը ընտրական մրցաշարի աւարտից երկու տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը՝ առաջինը Եւրոպայում (չհաշուած մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանը): 8-րդ տուրում բելգիացիները 2:1 հաշուով յաղթեցին յոյներին եւ 22 միաւորով գլխաւորում են մրցաշարային աղիւսակը: Երկրորդ տեղում ընթացող Պոնտիա-Հերցեգովինան ունի 14 միաւոր:

Ա խմբում մրցաշարի սենսացիան մատուցեց Լիւքսեմբուրգի թիմը, որը հիւրընկալուեց Ֆրանսայի հաւաքականին եւ կարողացաւ հանդիպումն աւարտել 0:0 հաշուով:

Ֆրանսացիները 17 միաւորով խմբի առաջատարներն են, սակայն երկրորդ տեղում ընթացող Շուեդիայի նկատմամբ ունեն մէկ միաւորի առաւելութիւն:

Ե խմբում Շուեյցարիայի հաւաքականը 3:0 յաղթեց Լատուիայի թիմին եւ 24 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: 3 միաւոր է հետ Պորտուգալիայի հաւաքականը, որը նուազագոյն հաշուով պարտութեան մատնեց հունգարացիներին:

Մերսիկայի Հաւաքականը Նուաճեց ԱԱ-2018-ի Ուղեգիր

Մերսիկայի հաւաքականը նուաճեց Ռուսաստանում կայանալիք ֆուտպոլի աշխարհի 2018թ. առաջնութեան ուղեգիրը:

Մերսիկայում կայացած ԱԱ-2018-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում մերսիկացիները նուազագոյն հաշուով յաղթեցին Պանամայի հաւաքականին: Միակ կողմ 53-րդ րոպէին խփեց Օրվին Լոսանոն:

Մերսիկայի հաւաքականը վաստակեց 17 միաւոր եւ ժամանակից շուտ ապահովեց ուղեգիրը: Երկրորդ տեղում գտնուող Կոստա Ռիկան ունի 14 միաւոր, իսկ 3-4-րդ տեղերը բաժանում են 8-ական միաւոր վաստակած ԱՄՆ-ը եւ Հոնդուրասը:

ԱԱ-2018-ի ուղեգիր են ապահովել Պրագիլիայի, Իրանի ձապոնիայի, Հարաւային Բորնէայի եւ Սէուտական Արաբիոյ հաւաքականները:



ՖԻԴԵ. ԼԵՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ Բարձրացել է Չորրորդ Տեղ

Լեւոն Արոնեանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղիւսակում առաջադիմել է մէկ աստիճան եւ բարձարեց էլ չորրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է:



ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի ախոյեան Մագնուս Կարլսենը, որին յաջորդում են ֆրանսացի Մաքսիմ Վաշիէ-Լազրաւն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

100 լաւագոյն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հաւաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսեանը 72-րդն է, Վլադիմիր Յակոբջանը՝ 79-րդը, իսկ Գաբրիէլ Սարգսեանը՝ 100-րդը:

- ՖԻԴԵ, Սեպտեմբերի դասակարգման աղիւսակ
- 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2827 վարկանիշ
- 2. Մաքսիմ Վաշիէ-Լազրաւ (Ֆրանսա) - 2804
- 3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2803
- 4. Լեւոն Արոնեան (Հայաստան) - 2802
- 5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799

Լա Լիգայի Նախագահ. «Մանչեսթեր Սիթի» ու ՊՍԺ-ն Այլանդակում Են Եւրոպական Ֆուտպոլը

Սպանիայի ֆուտպոլային Լա Լիգան ՌԻԵՖԱ-ին խնդրել է հետաքննել ֆրանսական ՊՍԺ-ի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթի» տրանսֆերային գործունէութիւնը, հաղորդում է AS-ը:

«Այդ ակումբները ստանում են պետական օգնութիւն եւ այլանդակում են եւրոպական ֆուտպոլը: Նրանք անդառնալի վնաս են հասցնում ֆուտպոլային բիզնեսին», - ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Սպանիայում վստահ են, որ այդ ակումբները խախտում են ՌԻԵՖԱ-ի ֆինանսական ֆէյր-փլէյի կանոնները:

Ռուսաստանը՝ Վոլէպոլի Եւրոպայի Ախոյեան

Վոլէպոլի տղամարդկանց Ռուսաստանի հաւաքականը հռչակուել է Եւրոպայի ախոյեան: Լեհաստանում անցկացուած Եւրոպայի առաջնութեան եզրափակիչում ռուսները 5 սեթում յաղթել են Գերմանիայի հաւաքականին (25:19, 20:25, 25:22, 17:25, 15:13):

Հանդիպման ամենաարդիւնաւէտ վալէպոլիստ է ճանաչուել գերմանացի Գէորգ Գրոցերը, որը հաւաքել է 23 միաւոր:

Ռուսաստանի հաւաքականը Եւրոպայի ախոյեանի տիտղոսը նուաճեց երկրորդ անգամ՝ կրկնելով 2013-ի յաջողութիւնը:

Եւրոպայի առաջնութեան պրոնզէ մետալակիր դարձաւ Սերբիայի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում յաղթեց բելգիացիներին (3:2):

Վաչիկ Վարդանեանը՝ Միջազգային Մրցաշարի Յաղթող

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացուած մարտական սամբոյի «Բայկալի Գաւաթ» միջազգային մրցաշարում յաղթող է դարձել Սամբոյի եւ ձիւղոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղուարդցի Վաչիկ Վարդանեանը, որը հաւասարը չի ունեցել 68 կգ քաշային կարգում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայութիւնը:

Վաչիկ Վարդանեանը աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան է, բազմակի մրցանակակիր:

**Հ.Ս.Ս. ՖՈՒԹՊՈՒԻ ԽՈՒՄԲԵՐՈՒ
2 ՅԱՋՈՐԴԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ՅԱՅՏԱԳԻՐ
H.M.M. SOCCER TEAMS
NEXT 2 GAMES SCHEDULE**

HOMENMEN SAHARA TEAM:

- Sunday 9/10/17 3:40pm
- Homenmen Sahara VS LA CITY UNITED
- Rio de LA 1900 N. San Fernando Road, Los Angeles, CA 90065
- Sunday 9/17/17 3:20 pm
- Homenmen Sahara VS Intere - Diablos FC
- Marshal High School 3939 Tracy Street, Los Angeles, CA 90027

HOMENMEN ANGEL TEAM

- Sunday 9/10/17 1:30pm
- Homenmen Angel VS Xyience United
- Marshal High School 3939 Tracy Street, Los Angeles, CA 90027
- Sunday 9/17/17 5:35pm
- Homenmen Angel VS Club LA
- Griffith Park 3401 Riverside Drive, Los Angeles, CA 90027

ՀԱՅՈՑ ԼԵՂՈՒՆ ՀԱՅԻ ԳՈՅՈՒԹԵԱՆ

ՆՈՒԱՐՍԱԿ

Շարունակուած էջ 13-էն

Քաշելով Ամերիկայում Ամերիկայի կառավարութեան հաշուին հայկական ձրի դպրոցների հիմնումը, նկատի ունենալով «Երկաթը տաք տաք են ծեծում» ժողովրդական առածը:

Դժուարագոյն հարցերից մէկն էլ հայկական դպրոցներում գործող չգրուած օրէնքներն են, որոնք հիմնականում ծնողների մեղքով է: Ինչպէս վերեւում նշեցինք, ծնողների մէջ մտած ամուր մտածելակերպը, որ երեխան դպրոցում եւ տանը միշտ անվերէն խօսի ակցենտ չունենալու ու հեշտութեամբ համալսարան ընդունուելու համար, ճիշտ է: Հայկական դպրոցներում ընդմիջումներում աշակերտները պէտք է պարտադիր հայերէն խօսեն: Աշակերտին համալսարան ընդունելիս ակցենտին չեն նայում, գիտելիքներն են ստուգում, որ նա աւարտելուց յետոյ այս երկրին պիտանի մարդ դառնայ: օգնելով նրա առաջընթացին:

Վերջին ժամանակներս որոշ լեզուագէտներ փորձում են լուծում գտնել արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման մասին, բայց գործնական առաջարկութիւններ համարեա չկան կամ էլ եղածները բաւարար չեն հարցի լուծման համար: Հարցի շօշափումը ուրախալի երեւոյթ է, եթէ այն ստացուի, այդ ճակատի «պատերազմը» կ'աւարտուի խաղաղութեամբ:

Մեր կարծիքով. 1. Արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման հարցի առաջին կարեւոր խնդիրը պէտք է լինի բաղաձայն տառերի հնչիւնների ճիշտ արտայայտման ընդունումը, որը կիսով չափ իրար կը մօտեցնի երկու աշխարհաբարները:

2. Այնուհետեւ պէտք է կատարուի կետադրութիւնների եւ գլխադրերի միօրինականացումը, որը կարծում ենք աւելի հեշտ կը լինի:

3. Երկու ճիւղերն էլ պէտք է ձերբազատուեն նրանց մէջ եղած իւրաքանչիւրին իւրայատուկ աւելորդութիւններից, եւ բառերի ուղղագրութեան նոյնականացման աշխատանքներ կատարուեն:

4. Հիմնական հարցը մնում է ուղղագրութիւնը: Նրա միասնականացման հարցը լուրջ խնդիր է, բայց եթէ կամք դրսեւորուի, հետեւողականութիւն լինի եւ Հայաստանի կառավարութեան կողմից լրջորեն դրուի այդ խնդրի լուծումը, այն էլ կը լուծուի՝ լեզուի երկու ճիւղերի լուրջ մասնագէտներով ստեղծուած յանձնախմբի միջոցով:

5. Առաջարկներ կան եւ Հայաստանի որոշ դպրոցներում արդէն սկսել են մասամբ դասա-ւանդել նաեւ արեւմտահայերէնը: Բայց եթէ բաղաձայն տառերի հնչիւնների ճիշտ արտայայտելը չիրականացուի, աշակերտների եւ ուսանողների համար դժուար կացութիւն կը ստեղծուի՝ ընկալել եւ սովորել արեւմտահայերէնը արեւելահայերէնի հետ միասին գուզահեռ, որը մեծ շփոթ կ'առաջացնի ստեղծելով քաոս:

6. Այս փոփոխութիւնները չեն կարող իրականանալ մէկ ակնթարթում: Ուստի Հայաստանի Ազգային ժողովում Հայոց լեզուին վերաբերող յատուկ օրէնք պէտք է ընդունուի վերոյիշեալ հարցերը լուծելու համար, որոնք երկար ժամանակ կը խլեն, բայց հայերէնը օտարամուլ, յատկապէս անկախութիւնից յետոյ ուսերէնին աւելացած տարբեր լեզուներից (Անգլերէնից, Ֆրանսերէնից, գերմաներէնից եւ այլն) մոտք գործած աւելորդ բառերից կը մաքրուի:

7. Հայոց լեզուն աւելորդութիւնները մաքրելու, ուղղելու եւ մատչելի դարձնելու համար նաեւ հսկայական կազմակերպչական աշխատանք պէտք է կատարուի՝ սկսած նախակրթարանից, վերջացնելով բուհերով (բարձրագոյն ուսումնական հաստատութիւններով):

Պէտք է մոռանալ նաեւ Ազգային ժողովի պատգամաւորների, մի խօսքով Ազգային ժողովի ողջ կազմի հայախօսութեան մակարդակը բարձրացնելը այնպէս, որ նա օրինակ ծառայի ժողովրդին իր հայախօս արտայայտութիւններով, որոնք ներկայումս ո'չ միայն քննադատութեան են ենթարկուած լրագրողների ու ժողովրդի կողմից, այլ նաեւ ծիծաղի առարկայ են դառնում, որն անվստահութեան է արժանանում ժողովրդի կողմից, որը եթէ բացարձակօրէն էլ չի արտայայտուած այդ մասին, իր շրջապատում փափսում է նշելով, որ այս անգրագէտ պատգամաւորներով երկիր են դեկավարում, որը կործանման եզրին են հասցրել, եւ չեն հաւատում նրանց միջոցով Հայաստանի բարգաւաճմանը:

Հետեւաբար, այս ընթացքում Ազգային ժողովի յատուկ որոշումով պատգամաւորներին պէտք է պարտադրուի հայախօսութիւնը եւ իրենց գիտելիքների զարգացումը՝ Հայերէնի բարգաւաճումը իրական դարձնելու համար, իսկ օլիգարխները թող զբաղուեն իրենց տնտեսական գործերով՝ մաքրելով Ազգային ժողովը իրենց ներկայութիւնից:

Շարունակուած էջ 16-էն

նման բան թոյլ չէին տայ: Այն գործը որ դու ես կատարել, Արեւաց երկրում շատերն էին մտածում կատարել, սակայն ձեռնհաս չեղան, որովհետեւ չկարողացան իրենց անձերը մահու տալ այնպէս աներկիւղ, ինչպէս դուք տուիք: Երանի թէ այն ազատներն էլ, որ կորստեան էին մատնուել, կարողացած լինէին ցոյց տալ այնպիսի քաջասրտութիւն որ դուք կատարեցիք»:

Այսպէս էր Վահան Մամիկոնեանը ամբողջ բազմութեան առաջ պատասխանել վաղարշ թագաւորին.

«Աստուծոյ առաջ ու թագաւորների առաջ երկարաբան խօսք ասելը անյարմար է: Մեր խօսքերն ու պահանջը Ձեզ ու արքունիքի աւագանուն հաղորդել եմ Նիխորի միջոցով, նաեւ գրով ու կնիքով: Նոյնը շատ անգամ ասելը շատախօսութիւն է: Այն անհաւանք բնաւորութիւնը, որ դուք յիշեցիք Ձեր եղբայր Պէրոգի մասին, թագաւոր մարդուն անվայել էր: Այդ բռնութիւնը, որ նրանից էր գալիս հոգով էր ջարդում մեզ եւ այդ ճնշմանն ու վտանգին ոչ մեր նախնիները, ոչ էլ մենք չկարողացանք դիմանալ: Ամէն օր բողոքում էինք, որ ձեր օրէնքներով մեզ մի բռնադատէք, մի ստիպէք անարգել այն, ինչ որ կամքով ու խորհրդով չենք կարող պատուել ու սիրել: Մեր բողոքը չլսելով, իշխանական բռնութեամբ ցանկացաւ մեզ կորցնել ու կորցրեց: Մեր օրէնքները սրբութիւն են պահանջում, չեն ընդունում ամէն տեսակ աղտոցութիւններ, որոնցով ապականուած է մարդու հոգին: Անոնք հրամայում են ծառայել տէրերին ու հնազանդ լինել այնպէս ինչպէս Աստուծոյ: Ցոյց տուէք մի մարդու, որ ձեր օրէնքները կատարելով թագաւոր Պէրոգի կողմից պատուի էր արժանացել՝ իր արժանաւորութեամբ, կուռի մէջ ունեսած վաստակի կամ ուրիշ գործի համար: Արեւաց պարագրագրուներ եղել են շատ տեղերում, թող ցոյց տան իրենց տեսած մէկի երեւելի գործը, որ նման վաստակի համար հատուցում էք արել: Իսկ անպիտան, չարագործ, գող, բորենիների նման գերեզման բացող, խաբէբայ մարդիկ ընդունում էին ձեր օրէնքը, իրենց ցանկութեամբ ապականում կրակը եւ ձեզ յիմարի տեղ դնում:

«Համարձակապէս Ձեր առաջ

ասում եմ՝ Հայոց աշխարհից հեռացրէ՛ք այդ խաբէական վաճառքը, որ արդար չենք համարում: Որպէս Ձեր հպատակները, պահանջեցէ՛ք յարգել տէրերին, պահանջեցէ՛ք վաստակ, հպատակութիւն, արդարամտութիւն, ապա իւրաքանչիւր մարդու աստուածաբար հատուցեցէ՛ք՝ ըստ իր վաստակի: Եթէ այդ պահանջը մեզ շնորհելով հաստատէք եւ չկամենաք մեզ հանել Ձեր ծառայութիւնից, ապա ինչպէս թագաւորի օրէնքն է, գրով ու կնիքով այդ հաստատեցէ՛ք մեզ համար եւ մեզինց՝ որպէս հպատակ մարդկանցից, պահանջեցէ՛ք գործ ու հպատակութիւն»:

Վաղարշ թագաւորը դիմելով Վահան Մամիկոնեանին ու ուխտապահ նախարարներին, ասել էր՝ «Այն ինչ որ մեր առաջ ասել էր Վահան Մամիկոնեանը եւ դուք էլ մտածած եղել, Ձեզ կտրուի մեր գիրով ու կնիքով: Ապստամբութեան գործը որ կատարել էք Պէրոգի բռնութիւնից եւ ոչ թէ ձեր կամքով... ներուժ է այսօր: Բայց դուք մեզ լիովին հատուցէ՛ք եւ արէ՛ք ինչ պարտաւոր էք կատարել տիրոջ հանդէպ»: Այդ ասելով թագաւորը արձակել էր ատեանը:

Վահան ասել էր, որ իրաւունք չունէր ընդիմանալու իրենց կամքին ու հրամանին, սակայն, ուզում էր մի գործ ու ծառայութիւն ցոյց տար, որ ըստ արժանուոյն հաճելի լինէր նրանց: Կամենում էր իրեն ներէին...: Արեւաց թագաւորը ու նրա աւագանին ընդհատել էին Վահանի խօսքը, նրան հաստատել Մամիկոնեանների գահին, ըստ նախնեաց օրէնքի նրան տալով նաեւ երկրի սպարապետութիւնը եւ նրան միաբանած ուխտապահ նախարարներին շնորհել ըստ պատշաճի ու արժանաւորութեան: Այդ պայմանագրից յետո Հայաստանը Մարզպանականի փոխարեն սկսել կոչուել Տանուտէրական երկիր, նրա կառավարիչ նշանակվուել Վահան Մամիկոնյանը, որը սկսել էր կրել Հայոց տանուտէր տիտղոսը ու սպարապետի կոչումը: Վաղարշ թագաւորն ու աւագանին նրանց ընդունել էին սիրով ու պատուով, հրաժեշտ տալու ատեն Վաղարշ Վահանին ասել էր՝ «Հայոց սպարապետ Վահան, գո՞հ էս մեզանից, ուրիշ բան պէտք է, ասա՞»: Ապա ճանապարհել էին Հայք:

Հայեր պատմութիւն չեն սերտել, դաս քաղել նրանից, ապա կարող էր 1915 չլինէր, աշխարհից

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ
ՄԱՐԻ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ մահուան տխուր առիթով Կլենտէյլի «Նոր վերնատուն»-ի անդամները իրենց խորագրաց վշտակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ընտանեկան համայն պարագաներուն, մասնաւորաբար իր ամուսնոյն վեթերան անդամ եւ հասարակական գործիչ Փայլակ Ահարոնեանին:
Առ այդ փոխան ծաղկեպսակի 180 տոլար կը նուիրեն «Մասիս»ին:

ՄԱՐԻ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տիկին Անահիտ Գարակէօզեան իր վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի ընտանեկան համայն պարագաներուն:
Առ այդ փոխան ծաղկեպսակի 40 տոլար կը նուիրէ «Մասիս»ին:

ՄԱՐԻ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Տիրգրան եւ Վարդուհի Սարաֆեան իրենց խորագրաց ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ամուսինին՝ Փայլակ Ահարոնեանին եւ համայն ընտանեկան պարագաներուն:
Առ այդ փոխան ծաղկեպսակի 100 տոլար կը նուիրեն «Մասիս»ին:

ՄԱՍԻՍ **ՇԱԲԱԹԱԹԵՐԹ**
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly
Enclosed a check for (one year)
* \$50,00 * \$100,00 (first class) for USA
\$ 125,00 (Air Mail) for Canada.
\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name:-----
Address:-----
City:----- State:----- Zip Code:-----
Country:-----
Tel:----- Email:-----



ARMENIAN INDEPENDENCE DAY FESTIVAL

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՆ

Փառաստօն



SPONSORS




Կազմակերպում: Organized By
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
NOR SEROUNT CULTURAL ASSOCIATION

SUNDAY SEPTEMBER 17, 2017

VERDUGO PARK GLENDALE

1621 Canada Blvd., Glendale, CA, 91206

Starting at 11:00 am



Live Music & Dancing
ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

Art Work Exhibition
ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒ ԵՆ
ԳԻՐՔԵՐՈՒ ՎԱՃԱՌՔ

Kids Games
ՓՈՔՐԵՐՈՒ ԽԱՂԵՐ

Armenian Food
ՀԱՄԱԴԱՍ ՃԱՇԵՐ

GENERAL SPONSOR

INNOVATIVE

Designs & Manufacturing, Inc.
By TED & NORA KOROGHLIAN



To reserve your vendor booth
please call Nor Serount Cultural Association
Ձեր կրպակները ապահովելու համար
Հեռաձայնեցեք Նոր Սերունդ Մշակութային Միության
(818) 391-7938